46ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 445 Կ. ՊՈԼԻՍ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐ 13 ՀՈԿՏ. 1902 ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

10 ՐԷՃԷՊ 30 ԻՍԼՈՒԼ 1318

JOURNAL ARMÉNIEN
MANZOUMÉI-EFKIAR
38, Grand' Rue de la S-Porte, 38
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պոլսոյ Այգի Մասջիտի, 38
Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն արուիր։

Մանզումէի Էֆքիարի

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : اوحانس فرید
اداره خانهسی : باب عالی جادهسنده نومره «۳۸»

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Դրատարածմանի համար	25 ֆր	13 ֆ.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 դրուշ,
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մանաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — "ՄԱՆԶՈՒՄԷ,, ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԱՌԺԱՄԵԱՅ ԹԱՂԱԿԱՆՆԵՐԸ

Վերջերս քանի մը անգամ «Մանզումէ» ադիթ ունեցաւ մատնանիշ ընելու Մարմարայի ասիական եզերքին վրայ՝ իբր զարգացեալ թաղ իր գոյութեան իրաւունքը չեչտող Գատարգիւղի թաղական խորհուրդի առժամանակեայ անունովը, և իր ա՛չնուազ երկարաւոր գործերը։

Այս հանգամանքը որ Գատարգիւղ կը ներկայացնէ, իր տեսակին մէջ մէկ հատիկ չէ, և իր նմանները ա՛նքան բազմանալ սկսած են որ, կամաց կամաց պիտի սարպուինք ինքզինքիս համոզել թէ լաւագոյն ձեւը թաղի մը եկեղեցական և կրթական գործերը վարելու առժամանակեայ անունով կազմուած մարմիններն են, որոնք ամէն բանէ առաջ թաղային հմակրութիւնը իրենց մեծ ունենալուն ապահով չըլլալով, միայն տարտամ գործունէութեամբ մը կը բաւականանան։ Այդ գործունէութիւնը ըստ ինքեան չէ, որովհետեւ ամէնէն առաջ իր առած քայլին վրայ վստահ չէ, իր ընթացքը հանրային վստահութեամբ պատուուած չէ և իր գոյութիւնը օրինաւոր չէ։

Գատարգիւղի «Մանզումէ»ի թղթակիցը և թաղեցիները քանի մը անգամ մատնանիշ ըրին թաղային գործերու անկերպարան, և թաղական խորհուրդին կազմութեան ո՛ր ատիճան պատասխանուն վիճակի հասած ըլլալը, և ասոնք ամէնը չգօրեցին համոզելու պատասխանի անդամները այդ պատասխանի խորհրդոյն, որ օրինաւորութեան առիւծ տեղի տան և իրենց գործելու անկարողութիւնը մատնանիշ ընելով հրաժարական տան Պատրիարքարանի։ Նոր ընտրութեան հրաւէրը խնդրելով։ Եւ խնդրոյն այս կերպարանքն է որ այդ պատասխանի խորհուրդին պատասխանի անդամները... պատասխանիչն նուազ բան մը կը դարձնէ։ Եւ ասոնք իբր թէ բաւական չըլլային, վրայ հասաւ Տնտեսական Խորհրդոյ մէկ պատասխանի ցուցակը, որուն մէջ համարատուութենէ խուսափող թաղական խորհուրդներու մէջ կը փայլէր նաեւ Գատարգիւղը՝ իր բոլոր փառաւոր։

Ամէն մարդ իր յիշողութիւնը որոնի որ ալ ամփոփելու ըլլայ, պատասխարար վերջին 7–8 տարիներուն մէջ, պիտի կարենայ յիշել Մարմարայի ասիական եզերքէն դէպ ի եւրոպական եզերքը նետուած հայուհատուական թուղթերու դէզ մը, որուն քննութեամբը զբաղած ըլլայ երբեմն քանի մէջ հիմա սթափած Տնտեսական Խորհուրդը, որ բարի սովորութիւն մը ունի հարութեան ուշադրութեանը ներկայացնելու 40 լման օր իւրաքանչիւր հաշիւ որ իր բովէն կ'անցնի։ Մի զարմանաք թէ ինչո՞ւ Տնտեսականը անտես ըրեր է այն հաշիւները պահանջելու պէտքը, վասն զի Խորհուրդներն ալ երբեմն քունի մէջ կ'ըլլան, ինչպէս մենք, սովորական մահկանացուներս։

Բայց զարմացէք թէ այդ հաշիւ չտուող թաղը Գատարգիւղն է, այն թաղը որ առեւտրական կեանքով մը ապրող մարդոց և ամէնէն ջղերուն թաղն է, անոնց որոնք ամէնէն աղէկ գիտնալու են կանոնաւոր տոմարի և մաքուր հաշիւներու կարեւորութիւնը։ Բայց այս զարմանքին թերեւս աշխարհ ըլլայ երբ նկատուի թէ անոնք թէ այն հաշիւները տրուած չըլլալուն ամէնէն գլխաւոր պատճառը չէ թէ տոմարներու գոյութիւն չունենալն է, այլ անոնց չղթայեալ յօրորդութիւնն է։ Կ տարուան համար ընտրուած թաղ. խորհուրդ մը, չորրորդ տարուան վերջը իր հաշիւհամարատուութիւնը կուտայ և կ'սարքէ իր գործը որ իր յաջորդը կը ստանձնէ դարձեալ Կ տարուան համար։ Բայց հիմա դարձէք դուք Գատարգիւղ և փնտռեցէք տարեգրութեանց մէջ թէ յամի չնորհաց որ թուականէն ի վեր կանոնաւոր քննարութեամբ թաղականներ են ընտրուած։

Առաջին առժամեայն կազմութենէն մինչեւ հիմա բազում անգամներ դէմքերը փոխուած են խորհրդարանէն ներս, քանի երբեք չէ եղած որ խմբովին մեկնողներ և խմբովին նոր ներս մտնողներ եղած ըլլայ որ, առաջինները վերջիններուն գործը յանձնելու համար գէթ պզտիկ հաշուետուութիւն մը ընելու պէտք տեսնեն։ Առժամեայն 2 անդամը կը մեկնէին, մնացեալները 2 հոգի կ'առնեն. քանի մը ամիս կ'անցնի, երկու հինգ եւս տեղի կուտայ, ըրիշ երկու անձեր յաջորդ կը նշանակուին և այսպէս չղթայեալ ամբողջ անդամները իրաւ է թէ միշտ կը փոխուին, բայց չղթայեալ կերպով իրարու կապուած կը մնան՝ որով հաշիւներն ալ չըղթայեալ կ'երթան տարուէ տարի։ Այնպէս որ եթէ, Աստուած մի արասցէ, հանկարծ եռամեայ առաջ մը դուք տեսնէք զեղծում մը — երեւան ելլէ Գատարգիւղէն Գումգապու զրկուած հաշիւներուն մէջ՝ պէտք պիտի ըլլայ բաց յայտարարութիւն պահանջելու համար բոլոր թաղեցիներու մէկ սուտարարութիւնը — սակայն եթէ ամբողջ տարի մաքը — սակայն եթէ ամբողջ տարի մաքը — սակայն եթէ ամբողջ տարի մաքը 50—60 հոգի մը՝ ամբողջն ալ 1 օրէն մինչեւ 300ի չափ օրեր, անդամներ առժամեայն — կոչել ի Գումգապու, զեղծումին ծայրը գտնելու համար։

Եւ այն ատեն ապահովաբար ոչ հաշիւը պիտի գտնուի և ոչ ալ այդ յանցանք ըսուած սամսարէնին իր վրայ առնող մը։

Բայց մենք ինչ որ Գատարգիւղին համար ըսինք, թերեւս ճշմարտութիւն մըն է չատ մը թաղերու համար։ Հեռաւորքիր մը չատ դիւրաւ պիտի կարենայ հասկնալ — եթէ հետաքրքիր ըլլայ — թէ կ. Պոլսոյ թաղերուն մէկ մեծագոյն մասին թաղական խորհուրդները՝ մանաւորապէս անոնք որոնցմէ չատոնցուցէ է ի վեր հաշիւ չէ առնուած ըստ Տնտեսական Խորհրդոյ ցանկին, առժամեայ կարկատան մարմիններով օժտուած թաղերն են։ Եւ պէտք է գիտնալ թէ այս ապօրէն և անիմաստ մարմիններուն մէկ մեծագոյն մասին գոյութեան գլխաւոր և միակ պատասխանատուն Պատրիարքարանն է, որ այսօր չատ կանոնաւորապէս ընտրութեան հրահանգ կրնայ տալ Գատարգիւղ, բայց ատկէ անդին ոչ ատկէ զատ բան մը կայ։ Զոլոթ պատկերացուցած գիւղը կարծես ուրիշ ոչ մէկ բանէ կազմուած է, բայց եթէ աղտեղութենէ ու ոճիրէ։ Ու այս պատկերը կեղծ է, խուռնորած ճշմարտութիւնն է բնութեան մէջ, որովհետեւ, իրերու ճշմարիտ յարաբերութիւնը ատկ տարբեր է։ Եթէ ո և է մէկը ձանձրոյթը յանձն առնէր ֆրանսական վէպի մը կին դէմքերուն մէկ ցանկը պատրաստելու, չուտով պիտի համոզուէր որ առ նուազն անոնցմէ հարիւրին ինքնասնը հինգը ինկած են։ Մինչեւոյն ատեն սակայն, այնպէս չէ մարդկային ընկերութեան մէջ և չի կրնար ալ ըլլալ։ Հաւանականաբար այս կարգի համեմատութիւն մը գոյութիւն ունեցած չէր նոյն իսկ այն երկիրներուն մէջ, ուր անգամ մը Ասդերդէն (Asterte) կը պաշտուէր։ Ու դեռ հեղինակներ կ'ուզեն համոզել մեզ թէ՝ մարդկային ընկերութեան ճշմարիտ պատկերն է որ մեզի կուտան, թէ իրենց բարոյականներու վերլուծումը իրական կեանքէն առնուած է։ Սուտ թիւն, չափազանցութիւն հիացում մը հանդիպ նեխուածին,—վերջին ժամանակներու գրական հունձքն ճշգրիտ պատկերը։ Զեմ գիտէր թէ ո՞ր գրականութիւնը օգտուած է ատկէ, գիտեմ սակայն թէ սադանը ոչինչ կորսնցուցած է այդ ճամբէն, որովհետեւ թոյնի և սիրմի ամբողջ դեռ մը հոսած է, ու բարոյական ղգացողութիւնը այնքան բթացած է որ կրնայ կոր վերջապէս դիւրութեամբ հանդուրժել անա՛նկ գիրքերու որոնք դեռ տասնեակ մը տաքիներ առաջ դատարան պիտի հրաւիրէին հեղինակ մը։ Այսօր անհաւատալի կը թուի երբ ըսուի թէ՝ «Մատամ Պովարի»ն երկու անգամ դատի քաշել տրաւ իր հեղինակը։ Թէ որ քանի՞նգ տարի վերջը գրուած ըլլար ան՝ չատ պարկեշտ բան մը պիտի նկատուէր։

Բայց մարդկային միտքը որ քննանալ չի գիտեր, ու գործարանաւորութիւնը որ կը պայքարի ապրիլ, չկրնար ատանկ բաներ ընել։ Ինչպէս նաեւ Սատաթիոյ, որուն եկեղեցին և դպրոցը մէկ երկու իրենց պաշտօնին և պարտականութեան անգիտակ մարդոց ձեռք մնացած ըլլալով, — առժամեայ անունով — օրէ օր պարտքով կը բեռնաւորուի, Սատաթիա, որուն թաղական մարմինը կազմուածեալ է և որ այնքան ապիկար պաշտօնավարութիւն մը կ'ունենայ, թաղային վարժարաններուն դուռները գոցել տալու ատաստանի հասցնելով, և այլոց նմանեաց, որոնց թիւը թերեւս չատ երկար է։ Զեմ հաւատար թէ ինչ պատճառ և կանոնաւոր արդարացուցիչ բան կայ առժամեայ անունով՝ աւելի քան երբեք տեւական մարմիններու մէջ, որոնք ամէն մարմին աւելի ինքզինքին ամրակուռ զգալով չեն ուզեր որ և է արդար դիտողութեան ուշադիր ըլլալ և չատ անգամ կը պաշտօնավարեն նոյն իսկ թաղեցիներու յայտնի դժգոհութեան և ահաւոր անարգանքներու հանդէպ։

Գատարգիւղէն, Սատաթիացիք, և նմանները, ասոնց ամէնէն թարմ օրինակներն են։

Եկեղեցիներուն և մանաւորապէս դպրոցին մատակարարութեան ողբալի կացութիւնը, որուն մէջ են այս երկու ամենքան կարեւոր թաղերը առժամեայ թաղական խորհուրդներու երեսէն, ամենէն ցայտուն նշանն է այդ մարմիններուն նշանակութենէ զուրկ գոյութեան և մասնակար հանգամանքին։

Աւելի՛ն կայ։ այդ պատասխանի խորհուրդներու պատասխանի անդամները կը շարունակեն իրենց պաշտօնը վարել և միայն պատասխանի ըլլալ կ'ուզեն, առանց պատասխանի կարենալ պատասխանել։

Ամենի՛ն զարմանալի բանը։ — Ա. Ս.

ԿՆԵՐԱ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՆԱՐԵԿ

ԳՐԱԲԱՐ ԲՆԱԳԻՐԷՆ
թարգմանեց ՔԱՆԻՄ

«Մանզումէ»ի 431 ուրբաթ օրուան թիւն սկսեալ սկսանք հրատարակել իր թերթին՝ «Մանզումէ»ի երրորդ երեսին մէջ։

(ԽՆԱՄՈՎ ՊԱՀԵՑԷՔ ԹԻՒԵՐԸ)

ԱՏԱՆԱ

Սիհուն գեղին ափանց վրայ չինուած՝ Ասիական Թուրքիոյ էն վաճառական քաղաքներէն մէկն է։ Հոս 1316ին եկեղեցական ժողով մը տեղի ունեցաւ Ս. Մինաս եկեղեցիին մէջ, թէև այժմ չերեւիր այդ սրբավայրին հետքը։

Ատանացիք իրր դպատքնուկ ժողովուրդ, մեծ մասամբ կը պարապին երկրագործութեամբ։ Վաճառականութիւնն ալ յառաջ գացած է բաղդատմամբ 15-20 տարի առաջ ունեցած վիճակին։

Կրթական գործը սակայն, չհամապատասխաներ տեղացւոց նիւթական կարողութեան, որով աւելի կարողանան նախանձելի վիճակի մը վերածել իրենց կրթական հաստատութիւնները։ Եթէ Ատանան բաղդատենք Այնթապի հետ, առաջինը չատ առաւելութիւններ ունի վերջինին վրայ, թէ՛ հարատութեան և թէ բազմամարդութեան կողմանէ։

Ատանացիներուն միակ բարձրագոյն համարուած նախակրթարանն է Աբգարեան վարժարանը, ուր իր մասնաւոր զարգացումը կ'առնէ Ատանայի ապագայ Սերունդը։ Վեհապետեան Սրբազանի Առաջնորդութեան ժամանակ բուռն մրցում մը կար Ֆրէրներու և Բողոքականներու վարժարաններուն հետ, և չատ փայլուն վիճակ մը ունէին մեր վարժարանները։

Ատանացիք որքան կրօնասէր՝ նոյնչափ ալ կրթասէր և ուսումնասէր են, եթէ գործնականնէն ալ ցոյց տային անոր ապացոյցները։ Ժամանակ մը բաւական աշակերտներ կային Պոլիս Պէրպէրեան էֆէնտիի վարժարանը, բայց այդ չատ քիչ միջոց մը տեւած է։ Այժմ Ատանացիք Տարսոնի Ամերիկեան Սէնթրալ վարժարանը կը խրկեն քանի մը աղաքներ։ Պոլիս, գրեթէ Ատանայի ուսանող քիչ կը գտնուի կամ երբէք, մինչդեռ կրնան իրր երկրագործ և վաճառական ժողովուրդ, երկրագործական և վաճառականական դպրոցներ խրկել իրենց զաւակները, ինչպէս Պրուսայի չերմաբուծական վարժարանը։ Վասն զի չերմաբուծութեան համար չատ դիւրութիւններ ունին, ընդարձակ ագարակներ և բարեբեր հողեր ունենալով։ Իրաւ է որ Ատանայի երկրագործութիւնը այսօր չատ յառաջ գացած է իր նահապետական դրութենէն, բայց ցորենի։ ադարիադրոնցնս չէ՝ տասնմացիք ուրիշ առեւտրական ապրանքներ կամ դիւրութիւններ ալ ունին, երկաթուղիին չնորհիւ, և գրեթէ Միջերկրականի նաւահանգիստն է այսօր Ատանան, որով ամէն կերպով զարգանալու միջոցներ և առիթներ չեն պակսիր իրենց։

Ատանա եկեղեցական տեսակէտով ալ կարեւոր կեդրոն մըն է Սսոյ մայրավանքին իբր մեծ վիճակը, ուր 1871էն սկսեալ կ'ընտրուին Կիլիկիոյ Կաթողիկոսները, որուն մէջ մեծ դեր ունին Ատանացիք։ Ինչ որ է Թիֆլիզը Ս. Էջմիածնի համար, նոյնն է Ատանան ալ Սսոյ համար, որուն նիւթապէս օգնող միակ վիճակն է այն զբայց ինքզինքնաբար չատ քիչ օգտուած է հոգեւորապէս այդ վանքէն։ Հանգուցեալ Մկրտիչ Կաթողիկոսը ամիսներով կը նստէր հոս և բոլոր իր ծախքերը կը հոգացուէին տեղացւոց կողմանէ, սակայն այս կաթողիկոսը երբէք հետաքրքրուած չէր Ատանացոց կրթական և եկեղեցական գործերով։

Սսոյ Աշպահեան երկու կաթողիկոսներու գերեզմանները կ'երեւին Ատանայի երկու եկեղեցւոյն մէջ։ Ս. Աստուածածնի եկեղեցւոյն մէջ Եփրեմ գիտնական կաթողիկոսինը, իսկ Ս. Սարգիսեանցի մէջ Նիկողոս (Կիրակոս Գ. անուանեալ) հանգամանք կաթողիկոսին գերեզմանը, որուն վրայ Ատանացիք չաքաթ օրեր մոմ կը վառեն։

Ատանացիք սակայն ուրախ եմ որ մեծ մասամբ կուտան այսօր իրենց վարժարաններուն, կրթասէր և զարգացեալ անձնվուրութեանց ձեռքը յանձնելով վարժարաններու հոգաբարձութիւնը, մանաւանդ ըստ պատմութեան Պոլիս գտնուող ինձ ծանօթ վաճառականներու, այս տարի աւելի փայլուն և խոստմնալից վիճակ մը ունին եղեր Աբգարեան և Այիէնեան վարժարաններ։

Ատանացոց ընտանեկան կարգը ուրաքաղ հեղգնակ կը փնտռի չնորհիւ նոր սերունդին զարգացման։ Իրենց մայրենի լեզուն խօսողներուն թիւը բազդատմամբ սակէ 20–30 տարիներու, հարիւրին 80ի կը հասնի։ Սակայն Սրբազանի հայերէն քարոզները նոյնը կը հաստատեն, վասն զի Ատանայի երկու եկեղեցիներուն մէջն ալ քարոզիչ եպս. կամ վարդապետներ ստիպուած էին Թրքերէն լեզուաւ խօսիլ։

Ատանացիք ունին ուրիշ առաւելութիւններ ալ, որ Կիլիկիոյ միւս վիճակներուն մէջ քիչ կը տեսնուի։

Շատ հիրաւոր են. գեռ նպաստաւոր պատական հիւրպարիութիւնը կայ ու կը մնայ իրենց տանը մէջ։ Ընդհանրապէս ժիր, մտացի և նկարագրի տէր են Ատանացիք։ Ինչ որ բոլոր եկեղեցւոյ յայտնի է։

Զմեռը ձիւն չիյնար գրեթէ հոս, չատ քիչ կը տիրուի որ Ատանայի գաւառները ձիւն իջած ըլլայ, մինչդեռ Տաւրոսի բարձունքները հեռուէն միշտ ցոյց կուտան իրենց ձիւնապատ սպիտակ ու վեհափառ գլուխները, ակնահաճոյ տեսարան մը պարզելով։

Այդեզարդութիւնն ալ բաւական նշանաւոր է։ Ամառը գրեթէ բոլոր ժողովուրդը մեծ մասամբ այգի կ'ելնէ։ Նարնջենիի կիտրոնի, չաքարեղեգի և այլ պտղատու մշակութիւնը եթէ աւելի յառաջ տարուին, փոքրիկ Եգիպտոսի մը առաւոտութիւնը և չամաբերութիւնը կունենան Ատանացիք։

ՍՍԱԳԱՆ ՎԱՐԴ.

ՔԱՆԻ ՄԸ ՕՐԷՆ

պիտի սկսիմ հրատարակել Ուսուցչապետ եւ ծանօթ գրագէտ Պէրպէրեան էֆ.էն յօրուածներու շարք մը, —կարկեցուցիչ հերոսում մը ասիկա՝ կարգ մը չարամիտ տարածայնութիւններու, որոնցմով կ'ուզուէր խմբագրութիւնս արժանի չդտնել Պէրպէրեաններու աշխատակցութեան, զանց ընելով ա՛ռէնքիսկ անոնց օրուան նիւթերու վրայ ունեցած աշխատակցութիւնը։ Յօդուածներու այդ շարքը, որ

ՎԷՊՆ Ի ՖՐԱՆՍԱ

խորագիրը պիտի ունենայ, ուսումնասիրութիւն մըն է Ֆրանսական վիպագրութեան վրայ, որուն մէջ մասնաւոր տեղ մը կը գրաւէ Զոլաի գրականութիւնը։

Այս շարքը աւարտելէ ետքը, նոյնպէս Պէրպէրեան էֆէնտիի պիտի հրատարակենք յօդուածներու ուրիշ շարք մը,

ԾՈՒՌՆ ՈՒ ԾԻՏԱԿԸ

խորագիրով, որ պիտի դառնայ այժմէն ուրիշ ցնցող օրուան գրական եւ կրթական հարցերու շուրջը, խորագրին համապատասխան դատումներով։

ԳԱՒԱՌԻ ԴԷՄՔԵՐ

ՄԵՆՔ ՀԱՅԱՂԱՆ

ԲԱՆԱԳՈՒՆԻ

«Ճիւպպէ» մը վրան չավոր Էմբրէ. տեսաքովը միշտ խելօքիկ բարի. թիմթին քալելով, անաղարեր... անրան, կը կարէ կ'անցնի կեանքի իր ճամբան։ «Ճահիլը, ճաղկէ, ինքը ծերունի, իրրեւ փորձառու մեծ համբաւ ունի, հանկիները ամ են թեթեւ նորասէր. ինչքան ալ կ'ուսէ եկիր են հասը։ Իր գիւղին մեծխօսթաղականն է անի. պէտք է խառնուի ինքն ամէն բան։ հինքը որ չըլլայ անդամը ընարի։ ինչպէս կը լուծուի ոնէ խնդիր։ Ցանկը թէ ըլլայ, Սիմոն կամ Ցուղայ, անպտտուռ իրեն քուէ մը կուտայ, քուէ վերջապէս յարգի ուանգին, գիւղի միտիա բարի հատանքին։ Երբ հինայ կ'ըլլայ անի պատուակալ, ալ ժամանակն է պանծալ ու սիգալ։ Մէկտ թաղական է ա՛լ քուէ չուտ... գլուխ ծռեն թա՛ղ, ալ... էջեն ա՛ռաջ։ ալ կ'սկսի նա մեծկակ վէճու տալ։ բարձրէն թուչելով ամպերուն երթալ։ Փառքեր ու պատիւ չի սիրեր անի։ ոմանցներէ զզուի, կը գանի, ինչ հարկ գաւաթ մը սարքը չի բաւեր։ ժամատան աղքատ խեղճուկ կիսաւեր։ Վարժապետները երբոր դէմը գան, քաշուին կնկրաուին զերթի խեղճուկ մըկան, բէվէրանս ընեն միտ հանապազոր, պզտիկ պատիւ է, չէ՛ գուներ ատոր։ Ու յետոյ ժամէն երբոր դառնայ տուն, դիմաւորէ զինք, իր հաճի տատուն։ Պզտիկ հանդիպ է խոսիլը անոր, մեծ պուռտ խոսքեր անաթիւ նորանոր։ Ժամուն չաներուն նա միշտ ուշադիր, չի խաքեւիր բնաւ տեսքերէ պատիրը քաղ տընտեսագէտ ժամ ու դպրատուն, միշտ չէն կը պահէ պայծառ... հասատատուն։ Դպրոցի դռնէն նա ներս չի մտներ, ճաչակի յարմար ուտում չի գտներ, կ'երեւի վերցաւ Սաղմոն ու Նարեկ, իր գործին չիգար գիրքերը նորեկ։

Մեր մեծ Հաճաղան և որովհետեւ, հաշտ չէ «ճահիլ»ի գլխուն հետ թեթեւ, հեռու կ'ապրի միշտ (՝) չի ցուցներ ուղի, էհ մեր այսանքը նստած չէ՞ սուղի։ Հաբուտ է անշուշտ (ըսել անվայել), իր ունեցածը կ'աշխատի պահել, եկեղեցիին կ'օգնէ ինք սակայն, ասնէք եթէ ատ է կենսական։ Բարեպաշտ կ'ըլլայ։

Ամենի՛ն զարմանալի բանը։ — Ա. Ս.

ԷՄԻԼ ԶՈԼԱ

ԵՒ ԻՐ «ՏՕԳԹՕՐ ԲԱՍՖԱԼՆԵՐ»

ԳՐԷՑ ՍԷՆԳԻԷՎԻՉ

Առէջ Զոլաի «Երկիրը»։ Այս երկը Ֆրանսայի մէկ գիւղին պատկերը ներկայացնելու կոչուած էջ։ Մինքերիդ բերէք անգամ մը։ Ֆրանսայի կամ ո՛ և է երկրի մը մէկ գիւղը։ Ինչ է ան իր ամբողջութեանը մէջ։ Հիւղակներու, ծառերու, հերկուած դաշտերու, հունձքի տարածութիւններու, վայրի ծաղիկներու, մարդերու, ոչխարներու, լոյսի, կապոյտ երկինքի, երգերու, գիւղական պզտիկ խնդիրներու ու վերջապէս աշխատութեան մէկ համայնապատկերը։ Բոլոր ասոնց մէջ տարակոյս չկայ թէ՝ գոլը պզտիկ դեր մը չէ որ կը խաղայ, բայց ատկէ անդին ու ատկէ զատ բան մը կայ։ Զոլաի պատկերացուցած գիւղը կարծես ուրիշ ոչ մէկ բանէ կազմուած է, բայց եթէ աղտեղութենէ ու ոճիրէ։ Ու այս պատկերը կեղծ է, խուռնորած ճշմարտութիւնն է բնութեան մէջ, որովհետեւ, իրերու ճշմարիտ յարաբերութիւնը ատկ տարբեր է։ Եթէ ո և է մէկը ձանձրոյթը յանձն առնէր ֆրանսական վէպի մը կին դէմքերուն մէկ ցանկը պատրաստելու, չուտով պիտի համոզուէր որ առ նուազն անոնցմէ հարիւրին ինքնասնը հինգը ինկած են։ Մինչեւոյն ատեն սակայն, այնպէս չէ մարդկային ընկերութեան մէջ և չի կրնար ալ ըլլալ։ Հաւանականաբար այս կարգի համեմատութիւն մը գոյութիւն ունեցած չէր նոյն իսկ այն երկիրներուն մէջ, ուր անգամ մը Ասդերդէն (Asterte) կը պաշտուէր։ Ու դեռ հեղինակներ կ'ուզեն համոզել մեզ թէ՝ մարդկային ընկերութեան ճշմարիտ պատկերն է որ մեզի կուտան, թէ իրենց բարոյականներու վերլուծումը իրական կեանքէն առնուած է։ Սուտ թիւն, չափազանցութիւն հիացում մը հանդիպ նեխուածին,—վերջին ժամանակներու գրական հունձքն ճշգրիտ պատկերը։ Զեմ գիտէր թէ ո՞ր գրականութիւնը օգտուած է ատկէ, գիտեմ սակայն թէ սադանը ոչինչ կորսնցուցած է այդ ճամբէն, որովհետեւ թոյնի և սիրմի ամբողջ դեռ մը հոսած է, ու բարոյական ղգացողութիւնը այնքան բթացած է որ կրնայ կոր վերջապէս դիւրութեամբ հանդուրժել անա՛նկ գիրքերու որոնք դեռ տասնեակ մը տաքիներ առաջ դատարան պիտի հրաւիրէին հեղինակ մը։ Այսօր անհաւատալի կը թուի երբ ըսուի թէ՝ «Մատամ Պովարի»ն երկու անգամ դատի քաշել տրաւ իր հեղինակը։ Թէ որ քանի՞նգ տարի վերջը գրուած ըլլար ան՝ չատ պարկեշտ բան մը պիտի նկատուէր։

Բայց մարդկային միտքը որ քննանալ չի գիտեր, ու գործարանաւորութիւնը որ կը պայքարի ապրիլ, չկրնար ատանկ բաներ ընել։ Ինչպէս նաեւ Սատաթիոյ, որուն եկեղեցին և դպրոցը մէկ երկու իրենց պաշտօնին և պարտականութեան անգիտակ մարդոց ձեռք մնացած ըլլալով, — առժամեայ անունով — օրէ օր պարտքով կը բեռնաւորուի, Սատաթիա, որուն թաղական մարմինը կազմուածեալ է և որ այնքան ապիկար պաշտօնավարութիւն մը կ'ունենայ, թաղային վարժարաններուն դուռները գոցել տալու ատաստանի հասցնելով, և այլոց նմանեաց, որոնց թիւը թերեւս չատ երկար է։ Զեմ հաւատար թէ ինչ պատճառ և կանոնաւոր արդարացուցիչ բան կայ առժամեայ անունով՝ աւելի քան երբեք տեւական մարմիններու մէջ, որոնք ամէն մարմին աւելի ինքզինքին ամրակուռ զգալով չեն ուզեր որ և է արդար դիտողութեան ուշադիր ըլլալ և չատ անգամ կը պաշտօնավարեն նոյն իսկ թաղեցիներու յայտնի դժգոհութեան և ահաւոր արհամարհանքներու հանդէպ։

Գատարգիւղէն, Սատաթիացիք, և նմանները, ասոնց ամէնէն թարմ օրինակներն են։

Եկեղեցիներուն և մանաւորապէս դպրոցին մատակարարութեան ողբալի կացութիւնը, որուն մէջ են այս երկու ամենքան կարեւոր թաղերը առժամեայ թաղական խորհուրդներու երեսէն, ամենէն ցայտուն նշանն է այդ մարմիններուն նշանակութենէ զուրկ գոյութեան և մասնակար հանգամանքին։

Աւելի՛ն կայ։ այդ պատասխանի խորհուրդներու պատասխանի անդամները կը շարունակեն իրենց պաշտօնը վարել և միայն պատասխանի ըլլալ կ'ուզեն, առանց պատասխանի կարենալ պատասխանել։

Ամենի՛ն զարմանալի բանը։ — Ա. Ս.

ՄԱՆԶՈՒՄԷԻ 2
ՄԻԿ ՔԱՆԻ ԹԻՒԵՐՈՎ

ԳՈՒՌԻՆ

ԵՒ ԻՐ «ՏՕԳԹՕՐ ԲԱՍՖԱԼՆԵՐ»

ԳՐԷՑ ՍԷՆԳԻԷՎԻՉ

Առէջ Զոլաի «Երկիրը»։ Այս երկը Ֆրանսայի մէկ գիւղին պատկերը ներկայացնելու կոչուած էջ։ Մինքերիդ բերէք անգամ մը։ Ֆրանսայի կամ ո՛ և է երկրի մը մէկ գիւղը։ Ինչ է ան իր ամբողջութեանը մէջ։ Հիւղակներու, ծառերու, հերկուած դաշտերու, հունձքի տարածութիւններու, վայրի ծաղիկներու, մարդերու, ոչխարներու, լոյսի, կապոյտ երկինքի, երգերու, գիւղական պզտիկ խնդիրներու ու վերջապէս աշխատութեան մէկ համայնապատկերը։ Բոլոր ասոնց մէջ տարակոյս չկայ թէ՝ գոլը պզտիկ դեր մը չէ որ կը խա-

կարեւորութիւնը ևնչանակութիւնը զոր գրականութեան բարեփոխումը կրնար ունենալ։ Որովհետեւ ի՞նչ կը մնայ այլ ևս իրենց. ձեւի այլանդակութիւն։ Ու կը խորասուզուին այս այլանդակութեան մէջ, վա՜ր վա՜ր, կ'ուզէ ասդաւութիւն կոչուի ան. կարծես աւելի կը չփոթեն ու կը կորսնցնեն արուեստագիտական կշիռը, առողջ զգայութիւնը ու հոգիի անդորրութիւնը։ Նոր գոյացութեան փնտռտուքին մէջ յանախ նախկին փառութեան մէջ կ'իյնան ու իրենց անձին հետ գրեթէ այլևս չեն կրնար համաձայնիլ, որովհետեւ անոնց երկուքն ալ յատուկ ու հիմնական ըմբռնումը ունին թէ նոր գրական քան մը պէտք է տան աշխարհի, բայց չեն գիտեր սակայն թէ ի՞նչ է ան։

Ահա գրականութեան ներկայ վայրկեանը։

Թարգ. Ն. ԹՕԳԱՐԼԵԱՆ

(Շարունակելի)

խելոք ժամանէր, քովը գնա՛ռ կրօնի դասեր, ծաղրելու զինքը խնդրելու փոխան, աչքերէր սիրացու իրմէ կը դաղան։ Ընտանեաէր է ու պարտքը աւագ, կը կարծէ տեսնել կրթելը զաւակ, բայց մեղք որ իրեն որդիք հարազատ, կը մեծնան դարձեալ կրօնքէ ազատ։ Ուստում կը սիրէ (լսեցէք) նորէն, կարծիքը ունի իր յատուկ օրէն. «չատ կարդալ կ'ըսէ, աղէկ չէ աղէկ, օր մը ուղեղը մեռնի, կը թաղէք»։ «Ձիզվիթ» է անի կը շահի գումար, կը գտնէ ստակ խաղալու խմար, նորոյթ թէ հնոյթ, այդ ազնիւ դիրքով, զաւակն ալ կ'առնէ նատեցնէ իր քով։ Բովը չերթուիր, այնքան բարձր է, երբ երթաս իրեն քիթ բերան ծռէ, միշտ ծանր խոհուն լուրջ մարդը այլ է, քովը նոր գլուխ ճանչ կը վայլէ։ Կը վայլէ այո՛. երբ խոմաք խաղան, երբոր ինքզինքը մոռնայ Հաճաղան, երբոր իրական անուշ շահ մը կայ, կ'ըլայ բոլորը, կ'ըլա՛յ Տէ՛ր վկայ։ Բարոյականի նախանձախնդիր, «Ցոյժ մեծ է խարը, ընդ բան և ընդ իր» ...պոռան ինչ ըսեմ գրիչս ակար, թեթեւի հանել այդ մասին նկար։ Արդ մեաս բարով, դու Հաճի աղա, գիտցիր թէ երբոր ձախ աչքդ խաղայ, նկարդդ կ'ելնէ, ինծի պէս մէկէն, որոնք գործերդ սերտեն, կը հեգեն։

* * *

Հա՛ մոռցայ կեցիք, վարժապետներու, հանդէպ քո դիրքդ... կ'երթայ չատ հեռուն, որոնք անդադար կուգան գանգատին, և այդ գանգատն է հաւատացէք չատին։ Երկու խօսք ըսեմ, կ'ուզե՞ս, կը ներե՞ս, ես անանց մէ չեմ, ճանչէ, աներես, Վարժապետները մարդ են վերջապէս, խօսած խօսքերդ պէտք է միշտ չափես։ Բու զաւակներդդ հոգիիդ հատոր, կրթելու համար կը յանձնես ատոր, ամօթ չէ՞ ընել անոր անարգանք, մինչդեռ կը յուսայ քենէ ան յարգանք։ Աչխարհ ըսխոթ է, գիտե՞ս Հաճաղա, բաղդը անծանօթ խաղեր կը խաղայ, զաւակներ ունիս դուրս մ'ելներ չափէդ, կ'անիծուին եաքը կ'ըլան վարժապետ։

ԲԱՐԵԱՌՈՒՆԻ

ԱՐՏԱՔԻՆ

Մ. ՔՕՄՊ ԵՒ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Խորհրդարանական գործերու վերսկսման նախորդ օրը, նախարարապետ Մ. Քօմպ հաւ մը խօսեցաւ բացատրելով ֆրանսական հանրապետութեան ներքին քաղաքականութիւնը, օգտուելով Վաճառականութեան և Ճարտարագործութեան Ցանձնաժողովին կողմէ իրեն ներկայացուած առիթէն, որուն ատենան հացկերոյթը ամէն անգամ պատճառ կ'ըլայ քաղաքական այս տեսակ եղելութեանց կատարման։ Մեծ հեղինակութեամբ և կորովով նախարարապետը ի վեր հանեց հանրապետականներու կողմէ ի գլուխ հանուած յառաջդիմութիւնները, և ցոյց տուաւ թէ հակառակ կողմին յարձակումները անկարող եղած էին հանրապետականներու ամբողջ գործունէութիւնը չէզոքացնել։ Մ. Քօմպ հաստատեց նաեւ թէ՝ ինք կը հետապնդէր Վալդէք-Ռուսոյի կողմէ սկսուած գործը, եւ կղերա—ազգայնականներու միացման պայքարը և թէ չպիտի տար ազատութիւնը միաբանութիւններուն՝ հանրապետութեան դրած օրէնքներուն հակառակ ընթացք մը ունենալ։ Այս հանրապետական գործունէութիւնը չէ համապատասխաներ ֆրանսական ազգին ուխտին և Ֆրանսայի բոլոր խորհուրդները չչնորհաւորեցին իրենց նախարարպետը՝ իր կորովի ընթացքին համար։ Մ. Քօմպ համոզում ունի թէ ամբողջ հանրավարական Ֆրանսան իրեն պաշտպան է և այս իրողութիւնն է որ, կը չեշտէ իր իրական ուժը, այս տեսակ դժուարին պարագաներու մէջ։

Նախարարապետին ճառը ընդունուեցաւ բուռն ծափահարութիւններով, թերթերուն գրածին համեմատ, ան մեծ արդիւնք մը յառաջ բերած է երկրին մէջ։ Ազգայնական և կղերական թերթերը կը կարծեն թէ այս ճառը կ'արծարծէ իրենց յուսախաբութիւնը թէ՝ Մ. Քօմպ պիտի հակառակի միաբանութեանց ընթացքին։

Ֆրանսական ժողովուրդը եկած է հիմա այն համոզման թէ, ինք պէտք է պաշտպանուի հակազդողներու բոլոր յարձակմանց դէմ, որովհետեւ ինք կը կառավարուի այն միակ օրէնքով, որով արդի Ֆրանսան կրնայ ապրիլ, քանի որ ան է միայն որ կրնայ իրեն տալ իրական յառաջդիմութիւն մը, և այս մեծ ազգին բարգաւաճումը։ Վերջին ընդհանուր ընտրութիւնները յայտնի կերպով ապացուցին թէ՝ ժողովուրդին մեծամասնութիւնը կը հեռեւէր պետական այն մարդոց ուղղութեան, որոնք քաջութիւնը ունեցան էին ընդդիմանալու հակառակ հոսանքին ընդդիմութեանց, և այդ օրէն է որ Մ. Քօմպ կրնայ հանգիստ ըլլալ։ Խորհրդարանը իրեն ուժ պիտի ըլլայ մինչեւ վերջին կէսը, և հուժկու կերպով պիտի օգնէ իրեն՝ իր գործին մէջ, այնպէս որ, այս նախարարապետը՝ որուն մասին կարծիք կար թէ հազիւ քանի մը ամիսներ միայն պիտի կրնար պաշտօնավարել իր վարչական գործին՝ ուր կը գանուէին անանկ տարբեր, որոնք չատ դժուարաւ հաշտ պիտի դառնան իր ընթացքին, այսօր զորացած կը գտնէ ինքզինքը, նոյնինքն իր ձեռք առած ընթացքին պատճառաւ, որուն գոյթակղական արարքները կը զայրացնէ խորհրդարանին ձախակողմեանները, երբ նոյնիսկ խնդիրը հանրապետութեան պաշտպանութեան համար ըլլայ։

ՍԻԱՄ ԵՒ ՖՐԱՆՍԱ

Բանի մը օր առաջ ծանուցուեցաւ ֆրանսեւսիամական համաձայնութեան մը կարեւոր լուրը։ Բանի մը շաբաթներէ ի վեր կը կարծուէր թէ, իրերու հակացողութիւն մը պիտի գոյանայ ֆրանսական և սիամական կառավարութեանց միջեւ, որոնց յարաբերութիւնները այնչափ մտերմական չէին մինչեւ հիմա, որովհետեւ Սիամի կառավարութիւնը չէր գործադրած իր՝ Ֆրանսայի տուած խոստումները։ Այս կացութիւնը առիթ դարձած էր Անգլիոյ, որ մշտնջենապէս չահագործէ զայն. այն Անգլիան, որ կ'ուզէր իրերու արդի այս բաւական կնճռոտ կացութենէն չահ մը հանել և կը յուսար ամէն պարագայի մէջ թէ Սիամ բուռն կերպով պիտի հակառակի Ֆրանսայի՝ Մէքոնքի հովտին մէջ վերջնական կերպով հաստատման։

Ֆրանսական դիւանագիտութիւնը գիտցաւ սակայն յաջողութեամբ ելլել այս հաշիւներուն տակէն, խոհեմութեամբ մը՝ որ խիստ գնահատելի է։ Բանի մը անգամներ բուռն պայքար մը անխուսափելի դարձաւ և անցեալ տարի աղմուկ մը եւլաւ թէ՝ պատերազմ մը ծագելու վրայ է, որ մեծ համեմատութիւններ պիտի առնար։ Ֆրանսական խորհրդարանը չյուզուեցաւ այս խաչոր եղելութիւններէն և կացութեան ճշգրիտ գիտակցութիւնը ունենալով, մշակեց Պանքոքի դահլիճին հետ այն յարաբերութիւնները, որոնք ահա համաձայնութեամբ մը կը վերջանան։

Դաշնակցութիւն մը գոյացած է հիմայ այս երկու կառավարութեանց միջեւ և այդ դաշնակցութեան պայմանները յայտնի կերպով ցոյց կուտան մեծ չահեր՝ Ֆրանսայի։ Ասիկա դիւանագիտական այն տեսակ յաղթանակ մըն է, որուն նմանը չատ քիչ տեսնուած է։ Այս եղելութեամբ, Ֆրանսա կուգայ նշանակելի կերպով աւելցնել իր ստացուածքները Ծայր. Արեւելքի մէջ, ուր այս կերպով առանձնակարգ դիրք մը կը ստանայ։ Անգլիական մամուլը, իր յիշատակութեանց մէջ, գոնէ չչնարհակալ իսկ կարծել այն հակակրութիւնը՝ զոր կը զգայ ֆրանսական քաղաքականութեան այս գործնական արդիւնքէն, և քանի մը թերթեր կը գոհանան գէշ կերպով քննադատելով մէկ քանի մեծ տերութիւններ պզտիկ տերութեանց հանդէպ բռնած իրենց դիրքին համար։ Ահա կշտամբանք մը՝ որ կրնայ դարձուիլ Անգլիոյ բայց որ ամէն պարագայի մէջ չի կրնար պաշտպանել Ֆրանսայի։ Անգլիա է որ բուռն միջոցներ կը գործադրէ՝ իր նպատակին հասնելու համար ճամբէն չեղեցնելով այն պզտիկ տերութիւնը՝ որ իրեն արգելք կը հանդիսանար։ Հարաւ-ափրիկեան փոքրիկ հանրապետութեանց յաղթանակը չմոռցուելու չափ թարմ է տակաւին։ Ընդհակառակը, Ֆրանսա իր ծրագիրներուն իրականացման կը հետապնդէ բոլորովին խաղաղասիրական եղանակով մը, և զինուած ապառնալիքով մը չէ, որ ձեռք բերաւ ներկայ համաձայնութիւնը։

Եւրոպական դիւանագիտական շրջանակները պիտի զիտնան պէտք եղածին պէս գնահատել այս երկու քաղաքականութեանց տարբերութիւնը, և այն բարձր համակրութիւնը՝ զոր Ֆրանսա իր վրայ հրաւիրած է մինչեւ այսօր, ամբողջ աշխարհի կողմէ, անգամ մը ալ իրենց ամէնէն գեղեցիկ ապացոյցը պիտի գտնեն։

ՃԱՌՈՆ ԵՒ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

Ինչպէս առջի օր գրած էինք, Ճառոն նոր ջանքեր կ'ընէ իր ծովային պաշտպանութեան միջոցները ամրացնելու համար, որոնք անգլեւճառոնական դաշնակցութեան հետեւանքով, յարձակման միջոցներ է որ պիտի դառնան։ Ասիկա ընդհանուր ծովորութիւնը եղած է երկրորդական տերութեանց, այն է մեծ տերութեան մը հետ դաշնակցութիւն մը գոյացնել, և անոր հետեւանքով ջանքեր ընել իր կացութիւնը անանկ դիրքերու հասցնելու, որոնք չատ անգամ բարձր են իրենց վիճակէն։ Ճառոնի ծովային նախարարին կողմէ ճառոնական նաւատորմիղը ուժեղցնելու մասին ներկայացուած ծրագիրը, կը նկատուի մեծ ճիգ մը՝ ազգի մը համար, որուն անտեսական կացութիւնը տակաւին չատ վատ վիճակի մը մէջ կը գտնուի։

«Թայմզ» կ'ըսէ թէ ճառոնական նաւատորմիղին ամրացման չարժառիթը, չկրնար նախատեսուած մատանջութեան մը վերագրուիլ։ Ասիկա թերեւս ճիշդ է ներկային համար, բայց ապագային համար ոչ։ Ճառոն մեծ հեռանգ մը ունի Ծայր. Արեւելքի մէջ գրաւելու այն դիրքը, որ երաշխաւորութիւն մը պիտի ըլլայ իրեն ընդհանուր տերութեանց հետ գործակցելու հաւասարութեան։ Պէտք չէ մոռնալ նաեւ որ Ճառոն Անգլիոյ դաշնակիցը, օր մը վճռապէս պիտի գտնուի պատերազմելու պարագային մէջ՝ Ռուսիոյ հետ, որ ամէնէն աւելի կը սպառնայ անգլեւճառոնական ձգտումներուն Ծայր. Արեւելքի մէջ։ Զինուելով զինուորական և ծովային բաւական կարեւոր ուժով մը, Ճառոն բնականաբար զայն պիտի գործածէ օր մը այն տեղին, ուր պէտք էր խաղաղասիրական դիրք մը ունենալ։ Հոս է ահա այս ծովային զինման վտանգը։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԵՈՒՌՈՀԱՄԱ, 11 հոկտ.— Ճառոն որոշեց իր Նաւատորմը ղգալի կերպով չատցնել. ասոր համար յանձնարարութիւններ պիտի ըլլան Անգլիոյ, Գերմանիոյ և Ֆրանսայի։

ԼԻԶՊՈՆԱ.— Բորթուկալի դահլիճը հոկտ. 17ին պիտի գումարուի, ընդունելու համար էմիլի թագուհիին երդումը որ թագաւորին բացակայութեան պիտի վարէ խնամակալի պաշտօնը։

ԲԱՐԻԶ.— Պօէր զօրավարները հոս պիտի դան երկուշաբթի։ Իրիկունը ի պատիւ անոնց ճաշ մը պիտի արուի, իսկ երեքշաբթի օր խորհրդակցութիւն մը պիտի կատարեն։ Անոնք Գերմանիա երթալէ եաք Լոնտոն պիտի դառնան և ամսոյս վերջը Ամերիկա պիտի մեկնին։

—Մայոգ աղբիւրէ կը ծանուցուի թէ նախարարապետ Մ. Քօմպ օրինագիծ մը պատրաստած է միաբանականներու մասին, որով կը պահանջէ պետութեան և եկեղեցիին անջատումը իրարմէ։ Մ. Մ. Տէլքասէ, Ռուվիէ, և Մարիէժուլ յայտարարած են որ իրենց հրաժարականը պիտի տան եթէ այս օրինագիծը Խորհրդարանին ներկայացուի։

Ս. ԲԷԹԷՐՍԲՈՒՐԳ.— «Նովոսթի» կ'ըսէ թէ Սլավ բարեգործական ընկերութեան նախագահը Հռոմ պիտի մեկնի, Վիքթոր Էմմանուէլ թագաւորին մատուցանելու համար նոյն ընկերութեան պատուոյ անդամի վկայական մը։ Թագաւորը ընդունած է այս բանը։

ՊԵԼԿՐԱՏ.— Բոլոր նախարարները այսօր Նիս մեկնեցան, ուր վաղը Խորհուրդ մը պիտի գումարուի թագաւորին նախագահութեամբ։

ՇԱԲԱԹ ՕՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԲՐԱԿԱ.— Պաշտօնեայի մը մասուան հետեւանքով կարեւոր զեղծումներ երեւան հանուեցան, Մանօքի, Վէնէզուելայի ու Բրակայի փոխատուութեանց մասուկներուն մէջ։ Այդ պանդային նախագահը և ուրիշ երեք պաշտօնեաներ ձերբակալուեցան։ Կատարուած քննութեամբ մինչեւ հիմա երեք միլիոն քուրմի կորուստ մը երեւան հանուեցաւ։ Կատարուած քննութիւնը հաստատեց նաեւ որ այդ զեղծումները քանի տարիէ ի վեր կը կատարուէին։

ՌՈԲԷՆՀԱԿ.— Ցունաստանի թագաւորը Աթէնք ուղեւորեցաւ Վիեննայի ճամբով։

ԲԱՐԻԶ.— Արտաքին գործոց նախարար Մ. Տէլքասէ սեղան մը տուաւ որուն ներկայ գտնուեցան Ռումանիոյ դեսպան Մ. Կիքա և Մեքսիկայի կառավարիչը որ Բարիզ կը գտնուի։ Մ. Տէլքասէ ընդունեց քաղաքապետութեան Խորհուրդին դիւանը։

ԼԻՈՆ.— Արմատականներու համաժողովը իրեն պատուակալ նախագահ ընտրեց Մ. Պրիսոնը։ Նաեւ բանաձեւ մը քուէարկեց՝ չնորհաւորելով կառավարութիւնը այն կորովամտութեան համար, որով գործադրեց ընկերակցութեանց օրէնքը։

ՊԵՐԼԻՆ.— Վիլհելմ կայսրը Հոլանտայէն անցնելով նոյեմ. 9ին Ֆլէսինկէէն ժամբայ պիտի ելլէ «Հոէնձոլէրն» զբօսանաւով դէպ ի Անգլիա։ «Նիմֆ» մարտանաւը պիտի հետեւի զբօսանաւին։ Վիլհելմ Բ. Անգլիոյ մէջ պիտի հանդիպի Բորթուկալի թագաւորին։

ՀՌՈՄ.— Նաբոլիի ժողովրդական պանքան դադրեցուց իր վճարումները։ Տնօրէնը ձերբակալուեցաւ։

ԲԱՐԻԶ.— Պոթա, Տէվէթ և Տըլարէյ պոէր զօրավարները որոշեցին չայցելել Նախարարապետ Մ. Քօմպի։

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՆԱՐԵԿ
Թարգմանեց ՔԱՄԻՄ
ԿԱՐԴԱԼ ԵՐԲՈՐԴ ԵՐԵՍԸ
ԽՆԱՄՈՎ ՊԱՀԵՑԷՔ ԹԻԹԵՐԸ
15—120

ԹԷՎԱՖԻՀԱԹ

Շէյր էֆանէթ ճէլիլէսի մէճլիս ազալբղնա՝ Տիարպէքիր վիլայէթինէ թապի Պուճաղ աշիրէթի ռէիսի սատէթլու Օսման բաշա Թաեին պույրուլմուշ վէ ալէյհսուլ Թաւիֆի իճրա գըլընմըշ սարը։

* * *

Գարահիսար Սահիպ սանճաղը միւթէսարըֆիլըղնա Կիւմիւշխանէ սանճաղը միւթէսարըֆիլըղնա Այնորոզ գազասը գայմագամը Խուսրէվ պէյ Թաեին պույրուլմուշ սարը։

ՆԸՇԱՆ

Ֆէխամէթլու ղրանտիւգ Նիքոլայէվիչ հազրէթլէրինին մասէթինէ էրքեան հարպիէէ ռէէսի ճէնէրալ Բալիչին ճէնապլէրին պիրինճի ռիւթպէտէն Օսմանի նիշան զիշանի իհսան պույրուլմուշ սարը։

ՆԵՐՔԻՆ

ԹՈՒՐՔԻԱ ԵՒ ՕՏԱՐ ՏԷՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ուրբաթ օր, անգլիական դեսպանը Սէլսմերքի արարողութեանց ներկայ գտնուելէ եաք, երբ պատիւը ունեցաւ Վեհ. Սուլթանին ներկայանալու, Ն. Վեհափառութեան մատոյց Անգլիոյ թագաւորին կողմէ իր թագադրութեան յիշատակին չինուած ոսկի միտալը։ Վեհ. Սուլթանը յանձնարարեց դեսպան Սըր Նիքոլաս Օ'Քոնորի, իր մասնաւոր չնորհակալութիւնը հաղորդել Անգլիոյ Վեհապետին։

—Նոյն օրը ռուս դեսպան Մ. Զինովիէվ ալ կայս. ունկնդրութեան մեջնդին, Զարին չնորհակալիքը յայտնած է Վեհ. Սուլթանին, Նիքոլայէվիչ մեծ դուքսին Պոլսոյ մէջ գտած այնքան սիրալիր ընդունելութեան համար։

ՆԻՔՈԼԱՅԷՎԻՉ մեծ դուքսը անցած երեքշաբթի օր Սէվասթոփոլ հասած և անկէց չոգեկառքով դէպի Լիվատիա մեկնելու եկած է։

ԽՏԻՎԻՆ ՄԵԿՆՈՒՄԸ.— Եգիպտոսի Խիվ Բարր. Ապպաս Հիլմի փաշա, Պոլիսէն մեկնելուն առթիւ իր հետեւորդներուն և հիւրամեծարին հետ չաբաթ առաւ Զաուլքլի ապարանքին «Բէյկէր» չոգեմակոյկով Տօլմա Պաղչէի քարափը իջաւ, և անկից արքունի կառքերով գնաց Կայս. Պալատ, ուր Խիվը պատիւ ունեցաւ Վեհ. Սուլթանին ներկայանալով մեկնումի արտօնութիւն խնդրելու և արժանանալու Կայս. մեծարանքներու։

Խիվը ժամը 6ին մեկնեցաւ Կայս. Պալատէն, և գնաց Պէպէքի մօտ մորը ապարանքը, ուր քիչ մը մնալէ եաք Բարար. Ապպաս Հիլմի փաշա, գնաց իրեն յատուկ «էլ Մահրուսէ» չոգենաւը, որ ճամբայ ելաւ Զաուլքլի առջեւէն։ Շոգենաւը երբ Պէպէք հասաւ, Բարար. Խիվին մայրը յատուկ չոգեմակոյկով մը գնաց նոյն չոգենաւը, որ դրօշազարդուած էր։ «Էլ Մահրուսէ» երբ Պէյլիքթաշի առջեւէն կ'անցնէր, նուագածուները խումբը կայս. մարշը հնչեցուց և եգիպտական զօրքերը միաբերան «Բարիշահըմ չօք եաշա» գոչեցին։ «Էլ Մահրուսէն ողջունեցին հոն խարսխող կայս. չոգենաւը և պահակ չոգենաւը։

ԱՆԳԼԻԱԿԱՆ դեսպան Սըր Նիքոլա Օ'Քոնոր, իր հետ ունենալով զինուորական կցորդը և Բ. քարտուղարը, չաբաթ առաւ մասնաւոր չոգեկառքով մը մեկնեցաւ դէպի Աֆ. Գարահիսար, ուրկէ Գասապայի երկաթուղիին գիծով, դեսպանը, չիտակ Իզմիր պիտի երթայ և անկից Պոլիս պիտի դառնայ։

ԴԱՏԱԿԱՆ նախարարութիւնը եղած հարցումի մը պատասխանելով բաւ թէ ծախուելիք կամ հանձ ըլլալիք կալուածներուն կամ կարասիներուն գործողութիւնները հանձ եղած կալուածին կամ կարասիին գտնուած տեղին Իճրա Տայրէսին պէտք է կատարէ։

ԻԶՄԻՐԻ մէջ Ալի պէյ անուն մէկը ջրհանկիրներու խումբ մը կազմած և անոր իբր կանոնաւոր խումբ ճանչցուիլը խնդրած ըլլալով, Քաղաքապետութիւնը հրամայեց, անոնց մասնաւոր զգեստ և պարէն տալ, և Ալի պէյն ալ անոնց պետ կարգեց։

ՍԵՐԳԻՈՑ դեսպանը մօտերս արձակուրդով Սերպիա պիտի մեկնի։

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ տուրքերուն բաշխման գործողութիւններուն մէջ պետական պահանջքներուն անգանձելի մընալուն նպաստող կարգ մը անպատեհութիւններուն առաջը առնելու համար, Ելմտական Նախարարութեան Խորհրդը որոշեց որ կառավարութիւնը մասնաւոր ուշադրութիւն ընծայէ որպէս զի ոչ-իսլամ հասարակութիւնները զինուորական տուրքը այլ և այլ դասակարգներու նկատմամբ արդար բաշխում կատարեն և այդ օրինակ անպատեհութեանց տեղի չտան վերջը։ Այս որոշումը հաղորդուեցաւ պէտք եղած դատարան։

ՇՈՂԱՔԻՆ նախարարին առողջական վիճակը կը բարւոքի տակաւ։

ՕՏԱՐ ՊԱՏՈՒԱՆՆԵԱՆ.—Ռումանական կառավարութիւնը «Քուրոն տը Ռումանի» պատուանշանը տուաւ Պուքրէյի Օսմ. դեսպանատան Ա. քարտուղար Մկրտիչ էֆ. Նորատունկեանի։

ՊՈՒԼԿԱՐԱԿԱՆ թերթերը կ'ըսեն թէ Վարչապետ Մ. Տանէվ սատիպած է Կրթական Նախարար Մ. Քօնթաքիզնօֆը որպէս զի հրաժարի, բայց այս վերջինը մերժած է այս բանը։

—Վերջերս կատարուած վիճակագրութենէ մը կը կը տեսնուի որ Սոֆիայի և չրջականերուն մէջ 385,000 բնակիչ կայ։

ԷՐԹՈՂՐՈՒԼ գաւառակին նախագահ ատենին Ա. քարտուղար Պոլոս էֆ. Տէրտէրեան հրաժարեցուցեցաւ և անոր տեղ առժամեայ կերպով ընտրուեցաւ զապթ քեթիպի Նուրի պէյ։

ՑՈՒՆԱՍՏԱՆԻ Օլկա թագուհին Ռուսիայէն դարձին Գավագի առջեւ պիտի կենայ որպէս զի իր հետ առնէ Օր. Սոֆի Պալթանին, իր անձնական քարտուղարը որ Պոլիս կը գանուի օգտագործութեան համար։

Կը յուսացուի որ Օլկա թագուհին յառաջիկայ չաբթու անցնի Վոսֆորէն։

ԺԱՄԱՆՈՒՄ.— Արեւելեան երկաթուղիներու տնօրէն Մ. Կրօս Պոլիս եկաւ։

—Մոսքուայի հնագիտական կաճառին նախագահուհի, Կոմսուհի Օվարօֆ, իր երկու աղջիկներուն հետ Պոլիս եկած է։ Կոմսուհին Ռուս իգական սեռին մէջ ծանօթ դէմք մըն է իբր գիտուն և գրող, որ Իտալիա և Ցունաստան պիտի երթայ հնագիտական քննութիւններու համար։

ՄԵԿՆՈՒՄ.— Իտալիոյ ընդհանուր հիւպատոսը արձակուրդով Իտալիա մեկնեցաւ։

ՑԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐԷ ոմանք ինքզինքին վաճառական ցոյց տալով կ'ուզէին իրենց օրինական տուրքը չվճարել։ Զեռնաս պաշտօնատունը որոշեց որ այդ տուրքը գանձուի նոյն իսկ ա՛յն յանձնակատարներէն ալ, որոնք ինքզինքին Առեւտրական Սենեակին արձանագրել տուած են։

ՍՆԱՆԿՆԵՐԸ.— Սնանկացողներուն առնելիքատերներուն գիտութեան և գիւրութեան համար, ինչպէս որ Պոլսոյ մէջ կ'ըլլայ, ասկից վերջ գաւառներուն մէջ սնանկացողներուն անուններն ալ հաղորդուելով՝ պիտի արձանագրուին Պոլսոյ «Ճէրիտէի Մէհքիմ» թերթին մէջ։

ՋԷՆԹԵՐԸ.— Պէյաթէքէի մէջ զենքի վաճառումը արգիլուեցաւ։

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ քաղաքային վարժարանը պիտի բացուի հոկտ. 1ին։

ԱՐՀԵՍՏՆԵՐԸ Թուրքիոյ մէջ զարգացնելու և արհեստաւորները աւելի եւս առաջացնելու համար, Անտառներու և հանքերու Նախարարութիւնը առաջարկած էր Առեւտրական Նախարարութեան, որպէս զի Սանայի վարժարանին չրջանաւարները գործածուին այլ և այլ արհեստանոցներու մէջ, որով թէ՝ արհեստաւորները պիտի օգտուին և թէ՝ այդ աշակերտները՝ իրենց արհեստը գործնական ասպարէզի մը մէջ պիտի կիրարկեն։ Այս բանը յարմար դատուելով, Առեւտրական Նախարարութիւնը գրեց Կ. Պոլսոյ Առեւտրական Սենեակին, զայն հաղորդել արհեստաւորներուն։

ՄԱՀԱՑՈՒՑԱԿ.— Պոլսոյ և չրջականերուն մէջ սեպտ. 20էն 28, մէկ չաբթուան մէջ մեռած են 88 իսլամ, 55 Քրիստոնեայ և 11 Հրեայ. գումար՝ 154 հոգի։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՀԱՑՈՒՀԻի ՄԸ ԱՌԵՒԱՆԳՈՒԹԻՒՆԸ.— Սեպտ. 10ին Պուքրէյի մէջ հինգ հայեր բռնի կը մտնեն Թրաժան Թաղի Արթին էֆենտիի անուն կօշկարարին տունը, առեւանգելու համար անոր 16 տարու աղջիկը, հայ երիտասարդ սրճեփի մը Յակոբ Սերոբեանի համար։

Առեւանգութեան պատճառը ծնողքին իրենց աղջկան Սերոբեանի հետ ամուսնութեան մերժումն էր, Հայոց Պարիարքարանին արտօնութիւն չի տալուն վրայ. որովհետեւ Սերոբեանի մէկ եղբօրորդին էֆենտիանին միւս աղջկան հետ ամուսնացած էր արդէն։

Դեռատի աղջիկը կը յաջողի փախչիլ սակայն և հօրը գործատեղին վազել ուր կը հանի և կ'իմնայ չնչաւոր։ Գործատեղիին աշխատաւորները օգնութեան կը հասնին և կ'ազատեն զայն։

Առեւանգողները դատուեցան անցեալները։ Ամբաստանեալներու տուրին վրայ կը գանուէին մեղադիցներէն միայն Առաքել Շերքալեան և Յակոբ Օվազեան, որովհետեւ Սերոբեանը ներգիտաց փախած էր և միւս երկուքը չէին եկած դատարան։

Ամբաստանեալները Ռումաներէն չի գիտնալով թարգման մը կանչուեցաւ, սակայն անոնք չուզեցին պատասխանել Նախագահին հարցումներուն՝ առարկելով որ իրենց փաստաբանը բացակայ էր, բայց նախագահին պնդումին վրայ թէ եթէ այդպէս չարունակեն կը վտարէ զիրենք երկրէն, մարդիկը պատասխանեցին թէ ոնա է չարութիւն չեն ըրած։

Ընդհանուր դատախազը ըսաւ ոնա է հատուցում պահանջած չըլլալով դատարանը զանոնք 15ական օրուան բանտարկութեան դատապարտեց։

ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԻՒՆ.— Պրուսայի Եէնիչէհիր գաւառակին Մարմանը գիւղի Մերերու Ժողովին անդամներին Մէրքան, Ներսէս, Սարգիս, և Պողոս անուն անձերը, Յական ամիս բանտարկութեան և դրամական տուգանքի դատապարտուեցան, որովհետեւ իրենք իրենցը խարդախութեամբ տեղացի էնէմ փաշային ծախած էին Բ. Դրան իրաւագէտ խորհրդական Ճաֆէր պէյի հոն ունեցած ագարակին արաբէնն մէկ քանին. իսկ իբր գործակից միանալուն, 3 ամիս պաշտօնազրկութեան դատապարտուեցաւ Եէնիչէհիրի Թափուշի քարտուղար Հասան էֆ.

ԱՐԿԱՆ.— Բուլդէլի Հիսար, Բոպերթ քօլէճի մօտ չէնքի մը մէջ պահատող և այդ գիւղը բնակող տասնամեայ աղջիկ մը, առջի օր նոյն չէնքին վրայէն 10 մէթր բարձրութենէ մը վար իյնալով ծանրապէս վիրաւորուած է. կեանքը վտանգի մէջ է։

ԱՆԶԱՆԱՍՊԱՆ.— Բերա, Փափազ քէօրքիլ, Սքօրտալիա փողոցը բնակող դերձակ 23 տարու Վասիլ առջի առաւսեենակը քաշուելով հրազէնովինքզինքը պատնեց։ Իր մայրը և քոյրը հրազէնի ձայնը լսելով Վասիլի սենեակը գացին և դուռը գոց գտնելով կոտրեցին և երբ ներս մտան, Վասիլը սեանկանակի վրայ փռուած արիւններու մէջ որ հազիւ կը շնչէր։ Կինները հարպափորջեցին զայն բայց պատասխան չկրցին առնել Վասիլէն որ քանի մը վայրկեանէն մեռաւ։

Անձնասպանը հրազէնը իր կուրծքին վրայէն պարած էր որով կապարը կը մտոր կարը բրած էր սիրտը։

Անձնասպանութեան պատճառը յայտնի չէ տակաւին։

ՀՐԴԵՀ.— Շաբաթ գիշեր ժամը 4ին հրդեհ ծագեցաւ Մագրի գիւղ, Սագըզ աղաճ, Սենեքերիմ էֆ. Սկեսեանի սեպհական ու քիւրքճի Շապուհ աղայի բնակած տունէն բայց չուտով մարեցաւ, միայն դարակ մը այրելով. տունը ապահովագրուած չէր։

—Նոյն գիշերը ժամը 1½ին Եէնի գիւղի մէջ տունէ մը հրդեհ ծագած բայց չուտով մարած է։

—Երէկ ժամը 5ու կէսին Կիւմիւլ Սուլի մէջ տունէ մը հրդեհ ծագելով, միայն այդ տունը այրելէ եաք մարեցաւ։

ԿԱԶԻ ՊԱԹՈՒՄ.— Օսէնի չաբաթ գիշերուան ներկայացումը յետաձգուեցաւ արկածի մը պատճառով։

Սպասաւոր մը անզգուշութեամբ օդային կազի խողովակը բաց ձգած ըլլալով կազը բռնկեցաւ և պայթեցաւ, որմէ օթեակներու ձեղունները և քանի մը հայելիներ խորտակուեցան. իսկ իրեն յարակից Լիւքսէմպուրկի, Սէրքէր ա'Օրիանի չէնքերուն և Միր և Քօթրոի, Ձերմակեանի և Ֆաթգ փաշա Տէլլա Սուտայի տուներուն այլ և այլ մասերը թեթեւ կերպով վնասուեցան։

Վնասները 400 ոսկիի չափ կը հաշուուին։ Արկածին պատճառ եղող գործաւորը չխսսիր։

ԱՐԿԱՆ.—Քէչէճիլէր բնակող կառապան Սալիմ առջի օր երբ կառքին այլ և այլ կարասիներ բեռցած և իր 9 տարու տղան ալ անոնց առջին նստեցուցած էտիրնէ-Գաբու կ'երթար, ազան արկածով վար իյնալ և կառքին անիւներուն տակ մնալով ճզմուեցաւ։ Հէգ փոքրիկը հազիւ տուն տարին հոն մեռաւ։

ԴԻԱԿ.— Ֆէնէր բնակող Վասիլի 10 տարու տղան Քօյօ 4-5 օրէ ի վեր կորսուած էր և կը փնտռուէր։ Ցիչեալ տղին դիակը երէկ գտնուեցաւ Ցունաց Պարիարքարանին պարտէզին ատաղնէն խեղդուած վիճակի մէջ։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԿԻԼԻԿԻՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆԴՐՈՒԹԻՒՆԸ

ՊԱՏՈՒՐԻԱ ԿՆԵՐՈՒ Ա. ՆԻՍՍԸ

ՄԱՍՆԱՒՈՐ ՀԵՌԱԳԻՐ ՄԱՆՉՈՒՄԻԷ ԱՏԱՆԱՅԻ ԹՂԹԱԿԻՑԷՆ

Կիրակի, սեպտ. 29 Կիլիկիոյ Կաթ. ընդարձակ Ժողովը գումարուեցաւ Առանայի Մայր-եկեղեցիին մէջ նախագահութեամբ Կաթ. պատուիրակ Տ. Մովսէս Եպսկ. Կէօրիւքճեանի։

Նիստը բացուեցաւ աղօթքով ու շարականներով և բարեմաղթութիւններ եղան Վեհ. Կայսեր կենաց համար։ Ներկայ էին նաև նահանգի պետական բարձրաստիճան պաշտօնեաները։

Տ. Մովսէս Եպսկ. բացման ճառով մը բացատրեց գումարումին նպատակը և Կիլիկիոյ աթոռին արժանաւոր Կաթողիկոս մը ընտրելու պէտքին վրայ շեշտելով, հրաւիրեց պատգամաւորները որ խղճի մտօք ու առանց ախոռութեան Կիլիկիոյ աթոռին շահը նկատողութեան առնելով, տան իրենց քուէները։

Պատգամաւորներու հանգամանքն ու իրենց փոխանորդութեան պաշտօնական նշդումը կատարուելէ ետք, Կէօմրիւքճեան սրբազան անունց հաղորդեց ընտրելի եպիսկոպոսներու ընդհանուր ցանկը որուն մէջէն գաղտնի քուէարկութեամբ առաւելագոյն քուէ ստացող վեց ընտրելիները եղան։

1. Տրդատ եպիսկ. Պալեան (Առաջն. Կեսարիոյ, քուէ 44)
2. Ստեփաննոս Արէս. Յովակիմեան (Առաջնորդ Նիկոմիդիոյ. քուէ 42)
3. Բարթուղիմէոս Արէս. Զամչեան (Նախկին Առաջն. Պրուսայի, քուէ 40)
4. Ներսէս Եպսկ. Արսլանեան (Առաջնորդ Թրապիզոնի, քուէ 39)
5. Սահակ Եպսկ. Խապայեան (Լուսարարապետ Ս. Երուսղէմ. քուէ 37)
6. Մովսէս Եպսկ. Կէօմրիւճեան (Առաջն. Պլիւճիկի, քուէ 34)

Ինչպէս կը տեսնուի, ընտրութիւնը տեղի ունեցած է կատարեալ համերաշխութեամբ, այնպէս որ՝ մէկ նիստով վեց ընտրելիներու քուէարկութիւնը կատարուած է։

* * *

Այս շահեկան մանրամասնութիւնները յատուկ թղթրիրով պիտի հաղորդուին Ս. Պատրիարք Հօր կողմէ Կայս. կառավարութեան։

Խառն Ժողովը պիտի գումարուի մէկ երկու օրէն որ պիտի զբաղի Կաթող. խնդրով և Կայս. կառավարութեան կողմէ վերադարձած ցանկը նը-կատողութեան պիտի առնէ, և արդիւնքը պիտի հեռագրուի Առանա։

Վերջնական ընտրութեան օրը կարելի չէ այժմէն որոշել մինչեւ որ անհրաժեշտ ձեւակերպութիւնները չի լրանան։

ՍԱՄԱԹԻՈՅ Ս. ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆԸ

ՇԱԲԱԹ իրիկուն ժամը 8½ին Ս. Պատրիարք Հայրը առաջնորդութեամբ Տ. Անանիա Հօր և Թաղ. Խորհուրդի երկու անդամներու Սամաթիա գընաց որուն եկեղեցիին տօնախմբութիւնն էր։ Երեկոյին դպրոցները այցելելէ վերջ, եկեղեցի իջաւ և երեկոյեան ժամերգութենէն վերջ «Եկեցէ»ի արարողութիւն ևս կատարեց։

Երէկ առաւօտ Ս. անմահ Պատարագ մատոյց և քարոզ խօսեցաւ։

Ս. Պատրիարք Հայրը ընտրեալ առնելով Սողոմոն իմաստունին «Փայտը կեանքի փրկութիւն է անոնց համար որոնք անոր կ'ապաստանին և կը կրթենին իբրեւ Աստուծոյ»։ Սրբազան Հայրը իրեն միայն յատուկ պերճախօսութեամբը իմաստունին այդ խօսքը նմանցուց Խաչին և բաւ թէ «Եթէ երբեք մենք անոր ապաւինինք առանց Աստուծոյ ապաստանելու նշանակութիւն չունի անիկա այն տեսնելու փրկութեան գործի մը չըլլար։ Երբ այս նկատողութիւնը Խաչին տանք այն տեսն նիւթականութենէն կ'ելլէ և իրաւամբ արժանի կ'ըլլայ յարգուելու։ Երբ մեր ծնողաց կամ բարեկամի մը պատկերը կունենանք աչքի առջեւ, զայն նայն մը կը նկատենք և մեր զգացումները կը գրգռուին իղձերը և փափաքները կ'արթննան։ Նոյնպէս ալ Խաչը նայն մը կը նկատենք Հաւատքի, Յուսոյ և Սիրոյ, և ասով մեր գոհացումը կուտանք քրիստոնէական այդ երեք կարեւոր հիմնաքարերուն, քանի որ այդ նշանը, Խաչը, Քրիստոսը կը յիշեցնէ։

Հաւատք, յոյս, սէր առանց գործքի արժէք չեն ունենար, այն տեսն կը նմանինք անոնց՝ որոնք կ'աղօթեն առանց գիտակցութեան, եկեղեցիին մէջ մարմնով միայն կ'ապրին և սրտով ու մտքով ուրիշ տեղ կը գտնուին։ Առանց այդպէս իմացուած հաւատքին ու սիրոյն եւ յոյսին, տառապանքի մէջ կ'աղօթենք, բայց հանդարտութեան մէջ ամէն բան կը մոռնանք, և ամէն յաղթութիւն մենք մեզի կը վերագրենք։ Ուստի պէտք է որ հաւատանք Խաչին և Խաչելոյն, անոր վրայ յոյս դնենք հոգիներու փրկութեան համար, սիրենք Խաչը ու Խաչեալը։

Մեր եկեղ. Ս. Հայրերը իմաստունին ըսածին նման քրիստոնէական հաւատքով չարժեցան և մեզ այնպէս չարժիլ սորվեցուցին կրօնապէս, անոնք իրենց հաւատքին, յոյսին և սիրոյն ուժովը արժանի եղան Վարագայ լերան վրայ տեսնել Կենաց փայտը լուսաւոր տաճարի մը ձեւին տակ։

Կենաց Փայտը նախ Վարագայ լերան գագաթը Գալիլիա ըսուած տեղը գտնուեցաւ, ուր դրեր էր Ս. Հռիփսիմէ ժայռերուն մէջ. յետոյ Վերին Վարագ իջուցուեցաւ անցաւ Ներքին Վարագ և ուրիշ փոխադրուեցաւ Վանայ Ս. Նշան վանքը։ Երեւման Խաչ և Վարագայ Խաչ, գրեթէ հրաբի տեսակէտով միեւնոյն նշանակութիւնը ունին. բայց Վարագայ Խաչի ստոր բան մը աւելի կ'արժէ, քանի որ անիկա բոլորովին մեր Եկեղեցիին կը վերաբերի, և անոր համար տարբեր վերաբերում մը ունինք դէպի այդ տոնը։ Այսպէս Վարագայ Խաչի տօնը յիշատակն է այն սիրոյն զոր ունեցած է Քրիստոս մեր Եկեղեցիին վրայ։»

Սրբազան Հայրը Խաչին օրհնութիւնը հրաւիրեց հաւատացեալ ժողովուրդին վրայ, մաղթեց ճշմարիտ հաւատացեալ ըլլալ Քրիստոսի, և բարեմաղթութիւններ ըրաւ Վեհ. Սուլթանին արեւշատութեանը համար։

Սրբազան Պատրիարք Հայրը Թաղ. Խորհրդոյ առաջարկութեամբ հրաւիրեց ներկայ ժողովուրդն որ շրջագայուած պնակներուն չզլանան իրենց լուման։ «Ցաւով տեսայ, ըսաւ, որ խեղճ ու կրակ պամսէ շապիկ մը հագցուցին ինծի, հագիս հագ չուրջառ ըսելու արժանի շուրջառ մը գտնուեցաւ եկեղեցիին մէջ, և ոչ իսկ ուրար։ Վերջապէս, ըսաւ Սրբազան Հայրը, եկեղեցիին չէնքը նոր է բայց մէջը գտնուած եկեղ. զգեստներն ու սպասները հին ու անխնամ»։ Ուստի հրաւիրեց կիները, զարդէ հասկցողները, որպէս զի մասամբ ձեռական աշխատութեամբ և մասամբ դրամով օգնեն բարեզարդելու համար եկեղեցին, ինչպէս որ «Մանզումէ» շաբաթ օրուան խմբագրականով շեշտած էր։

* * *

Սրբազան Հայրը Թաղ. Խորհրդարանին մէջ լուսարարապետ քահանայի մը ընտրութիւն պահանջեց։ Դարձեալ դառնալ երգեցողութենէն գոհ մնաց. սակայն գժգոհութիւն յայտնեց չապիկներուն անկանոն վիճակին համար։ Բայց Դարձեալ Դասը դիտել տուաւ թէ իրենք անկերպարան վիճակ մ'ունին, թէ Դարձեալ Դասը հոգարար պիտի գտնուի այս մասին բայց միջոցները չեն ներեր, և թէ անպատճառ մօտերս իրենք Ս. Պատրիարք Հօր դիմում պիտի ընեն զայն վերակազմելու համար, և իրենց գժգոհութիւնը պիտի յայտնեն եկեղեցիին հակողներուն նկատմամբ։

Ս. Պատրիարք Հայրը երեկ ինչպէս նաեւ շաբաթ իրիկուն հիւրընկալուեցաւ Փոխանորդ Սրբազանին տունը։ Երեկոյեան դէմ Ենի Մահալլէի եկեղեցիին երթալով մեկնեցաւ Բեբա իր բնակարանը։

* * *

Ցաւալի է որ Սամաթիոյ առժամանակեայ Թաղ. Խորհուրդը, որ այնչափ կարեւորութիւն տալ կ'ուզէ ինքն իրեն, չի կրնար դասել իր մէջ անդամ մը որ —ամէն Թաղի մէջ ընդունուած սովորութեան մը համաձայն — օրուան պատարագիչ Սրբազանը իր տունը հիւրասիրելու արժանիքը ու յարմարութիւնը ունենայ, և Ներսի Սրբազանութիւնը կը հիւրասիրուի Փոխանորդ Սրբազանին ընակարանին մէջ։

* * *

Ինչպէս մեր շաբաթ օրուան թուով գրած էինք Սամաթիոյ Թաղեցիները շաբաթ իրիկուն ընդարձակ հանրագրութիւն մը մատուցին Ս. Պատրիարք Հօր որով հրանգ կը խնդրէին նոր Թաղ. Խորհուրդ մը ընտրելու, որպէս զի կանոնաւորութեան մէջ մտնան Թաղին եկեղ. և կրթական խնդիրներ. որոնք այնքան բարձի Թաղի եղած են ներկայ առժամանակեային կողմէ։ Անտեսցէ զատ Ազգաբախնամը ևս պէտք ունի կանոնաւոր նոր կազմակերպութեան մը երբ Եէնի Մահալլէի և Նարը Գարաբէ Թաղ. Խորհուրդները չեն ճանչնար առանց իրենց գիտութեան ընտրուած առժամեայ Ազգաբախնամին անդամները։

ՇԱԲԱԹ օր, Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Գէորգ Եպիսկ. Երէցեանի անունին տօնախմբութեան առթիւ Ս. Պատրիարք Հայրը, Փոխ. Սրբազանը, ինչպէս նաև Պատրիարքարանի դիւանապետները, տեսուչները, քարտուղարները և ամբողջ պաշտօնէութիւնը Երուսաղիմաւուն երթալով շնորհաւորեցին Երէցեան Սրբազանի անուան տօնախմբութիւնը։ Շնորհաւորութեան գացին նաև բազմաթիւ եկեղեցական և աշխարհական անձնաւորութիւններ։

Երուսաղէմի Պատրիարք Տ. Ցարութիւն Սրբազան ինչպէս նաև ամբողջ միաբանութիւնը շնորհաւորական հեռագրեր ղրկած են Երէցեան Սրբազանին։

Այս առթիւ Մայր-եկեղեցին լուսազարդուած էր ջահերով և պարտզութիւններ կատարուեցան Գէորգ Սրբազանին նախագահութեամբ՝ որ երեքշաբթի օրուան յատուկ «Ամենասուրբ Երրորդութեան» և «Ո՛վ Սուրբ Գէորգ» շարականները։

ՏՕՒԹՕՐ Խօրասանճեան, Տօքթ. Սեդրաքեան և Տօթ. Բէշմանճեան էֆէնտիները Երանուհի մայրապետին վիճակը քննելով, ինչպէս գրած էինք, իրենց տեղեկագիրը ղրկած են Ս. Պատրիարք Հօր։ Այդ տեղեկագրէն կը տեսնուի թէ մայրապետը ժամանակի մը համար աշխատութեան անկարող վիճակի մը մէջ կը գտնուի. հետեւաբար կատարեալ հանգիստի պէտք անհրաժեշտ է։

Ըստ բժշկական տեղեկագրին, մայրապետին հիւանդութիւնը «երակային դրութեան կարծրացում» ըսուածն է։ Այդ հիւանդութիւնը ազդած է ըղձին և երակներուն վրայ, որ իր կարգին առաջ բերած է երիկամանց բորբոքում։

Ինչպէս յայտնի է, մարապետին վիճակը գոհացուցիչ չէ, քանի որ գրծելու անկարող է բոլորովին։ Հիւանդը Գալֆեան Որբանոցին մէջ կը մնայ, մանգեռ կարող է խիստ կանոնաւոր դարմանումի։

Իրաւ է թէ Որբանոցին մէջ այդ տեսակէտով ոչ է թերութիւն մը ցարդ նշմարուած չէ, սակայն աւելի ազէկ է որ հիւանդապահներու հակողութեան ներքեւ գտնուի և միւս կողմէ մայրապետին այդ վիճակը որբուհիներու վրայ լաւ տպաւորութիւն մը ի գործ պիտի չդնէ քանի որ անոնք իրենց մայրապետը միշտ աչքի առջեւ պիտի ունենան այդ վիճակին մէջ։ Ուստի աւելի ազէկ է որ մայրապետը Հիւանդանոց փոխադրուի և հոն կանոնաւոր բժշկական հակողութեան ենթարկուի. ասով թէ Որբանոցը յուզումներէ պիտի ազատի և հիւանդը հանգիստ պիտի վայելէ. գոնէ մենք այնպէս կը յուսանք։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ եկած նամակէ մը կը տեղեկանանք թէ Հաճընի որբանոցին մէջ կը պատսպարուին հիմա 43 տղայ։ 7 հոգի ալ թղչակաւոր կային, սակայն ասոնք վերջերս հանուած են։ Ներկայ որբերուն ամենքն ալ առոյգ են և քաջառողջ։ Կերակուրները ըստ տեղական հանգամանաց ընտիր են և առատ. աշակերտները կարի գոհ են մասնակարարութեան եղանակէն. որբերու զգեստները, կերակուրի անօթները, որբանոցի չէնքը և գիրքը, ինչպէս նաև ննջարանը նախանձելի են. որբերու ճերմակեղէնները ձրիաբար կը լուացուին և կը կարկատուին, որովհետեւ Հաճընի կիները չատ ջերմեռանդ են. ամէն շաբաթ 10—20 կին մէկէն գալով և կերակուրին հետերնին բերելով ոմանք լուացք, ոմանք կարկատան և ոմանք մաշած գուլպաներ կը նորոգեն և երեկոյին ի դարձին իրենց կերակուրներէն մնացած հացն ու պանիրն ալ որբանոց ձգելով կը մեկնին։

Եթէ ստոյգ են այս ամէնքը, իրաւամբ գովեստի արժանի են թէ վարիչները և թէ հակողները և թէ՝ Հաճընցի այդ հոգատար կիները։

ԿՏՈՒՅՑ միաբաններէն Տ. Համազասպ աբեղայ, որ Արմաշի դպրեվանքին մէջ իր ուսումը կը կատարելագործէ, Ս. Պատրիարք Հօր հրամանաւ վարդապետական գաւազանի մասնաւոր իշխանութիւն պիտի ընդունի Տ. Եղիշէ Եպս. Դուրեանէն։

ՊԱՐՍԻՑ Վեհափառ Մուղֆէրէտտին Շահը, Եւրոպական ուղեւորութենէն վերադարձին, Պաքու, Թումանեան եղբարց հիւր եղած է և իր գոհունակութիւնը յայտնելով ականատես պատկեր (Թիմալը Շահի) բարձր պատուանշանը տուեր է պարսկապատակ Պ. Մարգիս, Սիմոն և Գրիգոր Թումանեանցի՝ մէյմէկ թանկագին մատանիներով։ Թումանեանց գերդաստանի միւս անդամներուն ալ նուիրեր է մատանիներ և Առիւծ և Արեւ պատուանշանին այլեւայլ աստիճանները։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը, տեղեկանալով որ Ջեռնհաս պաշտօնատունէն կարիքի կուսակալութեան հաղորդուած տեղւոյն եկեղեցիին չինութեան կայս. Իրատէն, հեռագրով ծանոյց կարնոյ Առաջնորդ Տ. Զաւէն Ծ. Վրդ.։

Ս. ՍԱՀԱԿ Հայրապետի մատրան նորոգութեան համար Տ. Գէորգ Եպս. Երէցեան տեղեկագիր մը ուղղեր է Պատրիարքարան. նոյն նորոգութեան սատարող բարերար անձին կողմէ։ Այդ տեղեկագրին պատճէնը Մուշի Պատր. Փոխանորդ Տ. Խորէն Ծ. Վրդ. Պէհրիկեանի պէտք ղրկուի, հարկ եղած տեղեկութիւնները ստանալու համար։

ԲՈՒՐԻԶԷՆ Հոկտ. 6 թուով կը գրեն «Արեւելք»ի.— «Աւարիոյ-Հարեղարիոյ Սուլոյա քաղաքին մօտ գտնուած Համոր գիւղաքաղաքի և շրջականներուն մէջ ցրուած Անգլիացի և Ամերիկացի Աւետարանականները զուրկ գտնուելով եկեղեցիէ մը, անոնց երէցը դիմեր է Սուլոյայի Հայոց Հոգաբարձութեան, որ Համորի մէջ գտնուած մեր եկեղեցիին մէջ առժամանակեայ կերպով հոգեւոր պաշտամունք կատարելու համար թոյլտուութիւն ըլլայ իրեն։ Հոգաբարձութեան նախագահ ասպետ Վարդերես Բրունքոլ, այս մասին հարկ դատեց Եւրոպայի Առաջնորդ Տ. Գէորգ Եպսկ-ի հաւանութիւնն ու արտօնութիւնը առնել։ Նորին Սրբազնութիւնը նկատի առնելով քրիստոնէական եղբայրութեան ոգին, նա մանաւանդ թէ՝ Անգլիոյ և թէ Ամերիկայի մէջ Աւետարանականներու կողմէ մեր եկեղեցականներուն ընձեռուած յաժարակամ դիւրութիւնները, հոգեւոր պաշտամունքներ կատարելու մասին, հրամայած է Սուլոյայի Հոգաբարձութեան, խնդրուած թոյլտուութիւնն ընծայելու։ Հրահանգ տուած է միանգամայն, որպէսզի երկու կողմէ հարկ եղած օրինական արձանագրութիւնները կատարուին յառաջիկային թիւրիմացութեանց տեղի չտրուելու համար»։

ԳԱԼՖԵԱՆ Որբանոցի նուիրած են Գրիգոր Խան Շամամանճեան 3, Աստուածատուր էֆ. Հարենց և Արտաչէս էֆ. Ցընարգլեան մէկ մէկ օսմանեան ոսկի։

ՇԱԲԱԹ ԳԻՇԵՐՈՒԱՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

ԻՒՍԿԻՒՏԱՐ-ԻՃԱՏԻԷ ԹԱՏՐՈՆԻՆ ՄԷՋ

Օրինակելի ու գեղեցիկ կարգապահութիւնով մը, որ ամէն կերպով պատիւ կը բերէ ներկայացման կազմակերպիչ մասնախումբին, շաբաթ գիշեր ժամը ճիշտ 3ին տեղի ունեցաւ Իւսկիւտարի թատերական ներկայացումը, «Դրամօժիտով ամուսնութեան հետեւանքը», և զրօսեցուցիչ զաւեշտ մը՝ «Սիրոյ Խարդախութիւնը»։

Թատերասրահը, — որ զարդարուած էր չքեղապէս Իւսկիւտարցի բարեսէր անձերու ծանրագին գրգեռներով և փութաջանութեամբը՝ ատոր համար ամբողջ օր մը զոհող Մասնախումբի անդամներուն,— լեցուած էր երկաբերանուն բազմութիւնով մը, որ գոհունակութեան նշոյլ մը կ'արթնցնէր որոչափ Ցանձնաժողովին անդամներուն՝ նոյնչափ ալ հանդիսականներուն դէմքին վրայ։

Հրահանգիչ ու յարմարագոյն կարն էր, կրնայ ըսուիլ, ներկայացուածը, մեր ընտանեկան բարքերուն համար, քիչ անգամ ներկայացուած թատերախաղ մը, ուր սակայն ոճիրը և նենգութիւնը չէ որ կը փայլին —չատ մը բանէ չհասկցողներու ամէնէն չատ փնտռած բանը, — այլ ֆրանսական բարքերէն քաղուած ընտանեկան բարոյականի խնդիր մը, որ յարմարապէս կրնար նաեւ հրահանգիչ դաս մը ըլլալ մեր ընտանեկան բարքերուն։

Շուայտ ու ծոյլ երիտասարդ մը, Տանիել, — որուն դերը յաջող կերպով ներկայացուց Պինէմէճեան, իր դերասանավայել ձեւերով, — ան պատուած և լքած է գեղացի աղջիկ մը, Ռոզը, և հարստանալու, յուլաթ կենալ վարելու համար կ'ամուսնանայ հարուստ աղջկան մը հետ, բայց այդ աշխարհիկ կնոջ անառակութեան և աչքը դուրսը ըլլալուն պատճառաւ դժբաղդ կ'ըլլայ, կը վանէ ամբողջ իր հարստութիւնը, կը մնայ, կը նեղուի վերջապէս, ու իր սիրոյ խեղճը անոր քով չգտնելով, կը դառնայ դարձեալ իր նախկին տարբուհին, որուն ոտքը ինկնալով ներողութիւն կը խնդրէ անկէ, իր յանցանքին համար, և իր երջանկութիւնը անոր քով միայն գտնելը կը յայտնէ. ու վերջին տեսարանին մէջ, ճակատը համբուրելով իր երթը տարեկան ադուն կը գրկէ զայն, յուզիչ տեսարանով մը փակելով թատերախաղը։

Իրենց դերերը յաջող կերպով ներկայացուցին Տիկին Հէքիմեան, — Մնակեան խումբին ամէնէն յաջող ներկայացուցիչը, որ նորէն ընդգրկած է, իր դերասանական ասպարէզը— Տիկին Ազնիւ և Պարոն Պինէմէճեան։ Իսկ Շահինեան և Քնար միշտ կը պահեն իրենց սովորականութիւնը, և իրենց դերը չզգալու յայտնի երեւոյթը։ Ֆէհիմ էֆ.՝ Նոյնը ֆէֆէի իր անժխտելի տաղանդով, մասնաւոր փայլն է միշտ Մնակեանի ներկայացումներուն մէջ, և գեղջուկ սիրահարի իր դերը կը կատարէ անգերազանցելի յաջողութիւնով մը, ձեւացնելով մերժուած տարփաւորի իր լացերը յուսահատութիւնները այնքան իրական և կատարեալ, որուն նմանը չատ քիչ դերասանի տրուած է կատարել։ Դերասաններու գնահատման կէտին մէջ դիտելի է որ, միշտ տաք համակրանք մը կը տիրէ Ալիքսանեանին նկատմամբ, որ բեմ երեւցածին պէս, քուն կերպով կը սկսի ծափահարուիլ, մինչդեռ ուրիշներ կան որ իրենց ամէնէն յուզիչ ու ծափահարելի վայրկեաններուն, չչուկի մը անգամ չեն արժանանար։

Ներկայացումը վերջացաւ զաւեշտով մը, որուն մէջ դերերը ամենայաջող կերպով կատարեցին Հոլաս՝ իրե՛ն արժանավայել դեր մը, Տիկին Ազնիւ և Զօպանեան, որուն գերազանցող չի կրնար գտնուիլ, իրաւ որ, իր...«Լեռ-խելօ»ի դերին մէջ։

Խուռն բազմութիւն մը, արդէն գաղափար մը տալուն ճախ հասոյթի մը, իմ ի՛նչ փոյթս անոր որչափ ըլլալը ձեզի իմացնել։

* * *

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ

ԹԷՈՂՈՒԻԼԻՆ

Իմ գործս սկզբունքի և օրէնքի հետ էր. իսկ դուն անձի հետ խաղալով կը կարծես դէպքին չտիլ. «Գրչի աղարիկի անկեղծութիւնդ ասիկա՞ է եղեր։

Իրաւ պատասխան ստիպուած եմ յանձնարարել քեզ դարձեալ ուշադիր կարդալ «Բաց նամակս»։

Մե՛ղք է ընթերցողներուն։ Այս տեսակ բանակռուէ մը ի՞նչ օգուտ կրնայ ծագիլ։ Այդ գրական վիճաբանութենէն ստացած փորձառութիւնդ զօրաւոր ապացոյց մը չէ՞ ապագային համար աւելի խոհեմ ըլլալու։

Սիրով ու յարգանքով

ՎԱՐԴ

)(15)(

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ՆԱՐԵԿ

ԳՐԱԲԱՐ ԲՆԱԳԻՐԷՆ ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՔԱՍԻՄ

ՍՈՒՏԻ ԽՈՐԵՐԻՆ ԽՕՍՔ

ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Դ. Եթէ դէպի բարին առաջնորդող կանոններովդ, սա մեծ պայմանը սահմանեցիր մարդոց համար թէ՝ «Զարիքը պէտք չէ չարութիւնով փոխարինել, այլ որը եօթն անգամ եօթանասունը ներել յանցանքները». ու այս բանը մեզ համար ըսիր որ մեր խառնուածքին մէջ բնական միտում մը ունինք դէպի չարն և անթիւ անհամար նոր չարիքներ կ'արտադրենք, որոնք կը բուսնին, կը մեծնան միշտ փուշ ծնող մեր բնութեան արտերուն մէջ, Քու անսուտ վկայութեանդ համեմատ թէ՝ «Մարդիկներու միտքերն, տղայութենէն իսկ հակում մ'ունին չարին». որովհետեւ Քու կեանքի խօսքդ աւետարանող Յովհաննէսն որ կատարեալ մտքուր էր. զինքն ալ հաստատակաց բնաւորութեան հետ կցելով, իմ ստութեանս քով Քու ճշմարտութիւնդ արդարացուց ու խօսքդ հաստատեց ըսելով թէ՝ «Եթէ ըսաւ մեղք չունինք քանք, սուտ հանած կ'ըլլանք զԱյն»։

Արդ, իրաւացի է սուրբ խօսքդ ու ճշմարտապէս կատարուած՝ իմ վրայ, որ դժնդակ անօրէնութիւններու մէջ մոլորած եմ։ Անոր համար, ողորմութեամբդ խնայէ՛ ինձ, ո՛վ անուշահամ աղբիւր, մինակ Դուն որ մինչեւ վերջն օրհնուած ես ամենէն. Ամէն։

Նայն այն Հոկտ. ալբերալից մոլեռանդներուն ու ոչխարան հեղեղանդներուն Ն՝որ յաճախողաց։ Սրով խորերէն խօսք առ Աստուած

ԺԳ. ԽՕՍՔ

Քսկ մինակ Դո՛ւն բարձր ու բարեգործ ես, ո՛վ երկնաւոր Աստուած, և Դուն կու տաս ոյժ, ներողութիւն, բժշկութիւն, առատութիւն, պարգեւ, ձրի ձիրք, քաւութիւն, պաշտպանութիւն։ Հնարքներուդ խելք չի հասնիր ու արուեստդ անսպառելի է. չափդ չի չափուիր ու Դուն ես սկիզբն ու վերջը։

Բարկութեան մութը, երբէք չուք չի ձգեր ողորմութեանդ լոյսին վրայ, անոր համար որ կիրքերու ազդեցութեան տակ չես ընկնած ու խելքէ մտքէ վեր ես. պատկեր մ'ես, զոր կարելի չէ գծել. և ոչ ալ հնար է քանակութիւնդ կշռել։ Փառքիդ լայնութիւնը չափ չունի և ոյժիդ ասատկութեան ասահմանը տարեքներու մէջ չի սահմանափակուիր. բացարձակ առաւելութիւնդ անամփոփելի է. ու գթութեանդ բարիքներն երբէք չեն տկարանար։

Մարգարէին ըսածին նման, Դուն ես որ մահուան չուքն առատուան լոյսի կը փոխես. Դուն՝ որ յօժար կամքովդ՝ բանտարկուածներուն քով իջար, դըժոխքի ներքին բանտն, ուր աղաչանքի դռները կղպուած էին։ Ազատեցիր հոգիներու մթերքն որոնք կողոպտուելով՝ հոն աքսորուած էին. յաղթող խաչիդ հրամանին սուրբը խզեցիր կապը մահուան, ու մեղքի տարակոյսը փարատեցիր։ Դարցո՛ւր երեսդ ինձ, որ քսուին նեռի սլաքներէն սոսկալի խոցերով վիրաւորուած՝ կը տառապիմ խոր զնդանին խոնաւ աղմուտ խորչին մէջ, մեղքի չղթաներու կաչկանդուած մին տակ։

Բ. Բայց Դուն, ո՛վ ամէնուն բարիք ընող Տէ՛ր, մութի մէջ լոյս, օրհնութեան գանձ, ողորմող, գթացող, մարդասէր, կարող ու զօրաւոր ես. կարելի չէ, ո՛չ պատմութիւնդ ընել, ո՛չ զՔեզ քննել և ոչ ալ Քու վրայ ճառել։ Ամէն բան ընելու կարող ես, ինչպէս որ սուրբ Յակոբ կ'ըսէ. ամէնէն անհնարին գործերուն համար դիւրութեամբ պատրաստուած հնարք կը գտնես, լափող կրակ մ'ես որ մեղքի խուխները կ'ոչնչացնես և այրող ճառագայթ մը՝ որ մեծ խորհուրդներուն ընդհանուրին կը թափանցես։ Արդարութեամբ մի դատեր զիս, ո՛վ Օրհնուած, այլ ողորմութեամբդ յիշէ, հաստուցում մի՛ ըներ ինձ, այլ ներէ՛, անաչառ մի ըլլար ինձ նկատմամբ, այլ համբերութիւն ցուցուր։ Մեղքերու ծանրութիւնը քաղցր ներողամտութեամբդ կշռէ՛ և ոչ թէ արդարութեամբդ, որովհետեւ առկինին հետ բաղդատելով խիստ թեթեւ կը կշռեն անոնք, իսկ վերջինին դէմ միշտ ծանր։

Գ. Արդ մտացեղ՝ ինձ, ո՛վ Բա՛րի, ինչպէս որ Քեզի դէմ ձեռք վերցնողին ականջը բժշկեցիր, մտնուան խռովքար հովը վերցո՛ւր վրայէս. որպէս զի ամէնուն իշխող խաղաղութեան Հոգիդ իմ վրայ հանգչի. ու ամէն առաթիւ փառք թող ընծայուի Քեզ մինչև վերջն. Ամէն։

Նայն այն Հոկտ. ալբերալից մոլեռանդներուն ու ոչխարան հեղեղանդներուն Ն՝որ յաճախողաց։ Սրով խորերէն խօսք առ Աստուած.

ԺԴ. ԽՕՍՔ

Քեզ՝ որ վտանգաւոր կիրքերու տաժանելի տրամութենէն վչաացած հոգիներու խնամակալն ես, կ'աղաչե՛մ, ողբերուս վրայ նոր ցաւ մի աւելցներ, մի՛ խոցեր զիս որ արդէն վիրաւորուած եմ, մի՛ դատապարտեր՝ որ պատժուած եմ, մի՛ տանջեր՝ որ չարչարուած եմ. մի՛ ծեծեր՝ որ հարուածուած եմ. մի՛ գլորեր՝ որ ինկած եմ, մի՛ կործաներ՝ որ գայթակղած եմ, մի՛ մերժեր՝ որ հեռացած եմ, մի՛ աքսորեր՝ որ հալածուած եմ (սատանայէն), մի՛ ամչցներ՝ որ խայտառակուած եմ, մի՛ յանդիմաներ՝ որ խրթնչած եմ, մի՛ ջախջախեր՝ որ կոտրուած եմ, մի՛ տակն ու վրայ ըներ՝ որ արդէն յուզուած եմ, մի՛ ալէկոծեր՝ որուած եմ, մի՛ սարսեր՝ որ խախտուած եմ։ Մի՛ չուարեցներ զիս որ արդէն փոթորկի բռնուած եմ, մի՛ բզքտեր որ փառատուած եմ, մի՛ փշրեր՝ որ մանրուած եմ, Մի՛ վիրաւորեր զիս՝ որ արդէն վշտացած եմ, մի՛ կուրցըներ՝ որ մթնցած եմ, մի՛ սոսկացներ՝ որ ապշած եմ, մի՛ խորովեր՝ որ խաշած եմ, մի՛ մեռցներ՝ որ հիւանդ եմ. ծանր բեռներու մի՛ ենթարկեր՝ որ ակար եմ։ Ծառա՝ կծկուած թիկունքներուս վրայ երկաթէ օղակ մի՛ աւելցըներ և ո՛չ ալ լեղի արցունքներուս վրայ՝ նոր ողբ. խառնեմ մի՛ վարուիր ինձ հետ՝ որ հոգ եմ և ո՛չ ալ սասկութիւն ցուցուր ինձ, որ մոխիր եմ. ո՛չ անաչառ եղիր ինձ նկատմամբ՝ որ Քեզմէ ստեղծուած եմ և ո՛չ ալ սոսկում ազդէ՛ ինձ՝ որ փոշի եմ։

(Շարունակելի)

ՄԱՆԶՈՒՄԻ»ՆԻՆ ԹԷՍԻՐԻԳԱՍԸ (87)

ՄԻԽԹԱՆԹԸԳԸՆ ԷՍԻՐԱՔԸ

ՄԻՒԷԼԼԻՏԻ

ԲՈՒԷՐ ՏԷԼԳՈՒՐ

ԱԼԻՍ

Օ՛

—Պունու պիլտիկինիզ հալտէ պանա տոխմա քէնտիլիկիմտէն հիչ պիր հարաքէթ իթմէմէլիեիմի նասիհաթ իտիեօրսունիզ։

—Ձիկնքի սիզին օղլընիզ իչուն միւֆիտ օլահաղընիզ չէօյլէ տուրսուն, քէնտիսի իչուն գուրտուղում զայֆիճէ պինայը տա հէալէֆ իթմիչ օլահաք ի-տինիզ, մատամ Մարիոն միւթէէիր օլտուղը հալտէ սեաղա գալգար. քէ-տէր վէ հիտէթինտէն տանա զիհատ, կիւզելլէնիրէք միւթէհայիրանէ եուլզինքէ պամտագտա օլան Մարքիէ տէտի քի։

—Ա՛յր միւսիւ օլամազ պու գա-տար սապր քեաֆի տիր. պէլքի Մագ-սիմի սէրպէսթ պրագմագ իչուն պիր լագըրը սէօյլէմէք քեաֆի իքէն, պու վազիֆէմի խիրատան պէնի քիմ մէնն իտէպիլէմէք։

—Մարքի իսթէքսիզէ պիր քէորէ թիթրէտի, Մատամ Մարիոնտա կէօր-տիյի լեթաֆէթտէն հիսս էթտիեի խօլ-լըզը պիրտէն պիրէ մահֆ օլուպ տէլի-գանլընընը ազը պաշնա կէլտի։

Մատամ Մարիոնը աղզընտան չը-գան պու քէլամտան նէ անլաշըլըեօր իտի, հագիգաթէն պու սեօյլէտիեինի իհրա իտէէք իգթիտարա մալի քմի-յիտի. մարքիէ պունընն նէ օլտուղու-նը անլամագ լազըմ մը իտի։ Մատամ Մարիոն կիսի սէրթ վէ սաֆիլ պիր գատրը սեօյլեթմէք բէք կիւճ պիր չէյ տէյիլ իտի։

Շարլ պիրազ վագըթ միւլահազա-տան սոնրա մուսթիպինէ մուֆա-գաթ իթմէք լազըմ կէլտիյինի անլատը վէ տէտի քի։

—Ահ՛ Մատամ պիլավասրթա հարա-քէթ էթմէքտէն էֆֆեատրընզընն նէ օլ-տուղունը անլատըմ, պու պապէ պէն-տէ սիզինէ հէմէֆքեարիմ պանա հէ-նուզ պու սեօյլէտիեինիզի նէ իչուն իչար իթմէտինիզ։

Մատամ Մարիոն հէման օ անտէ հիտաէթինի թէսքին էապ ճէվապ վէր-մէքսիզին Մարքիյէ պիր աթֆը նազար էթտի։

Շարլ Մատամ Մարիոնը իֆչա ի-տէէք պիր սրը օլուպ պու եապան-ճրա էմնիյէթ էթմէսնտէ թէրէտիւ էթմէքտէ օլտուղընը թէրք իլէ պիր հիլէ գուլլանտը քի, պուտա սրը քէչֆ իթմէյէ քեաֆի իտի. տէտի քի։

—Մատամ, սիզին կիզլէմէք իսթէ-տիեինիզ պիր սրը սեօյլեթմէյէ մէճ-պուր էթմէք իսթէմէմ։

Լաքին սոն քէլամընտան անճագ Մագսիմէ միւֆիտ օլանագ ճիհէթինի էօյրէնմէք իսթէրիմ։

Մարիոն սոզուգճա պիր սէս իլէ տէտի քի.

—Բարիզ միւսթանթիգլէրինի թա-նը՞մըմընըզ։

Մարքի պու սիւալտան չաշուպ.

—Ա՛յր, տէտի.

—Բէք ալէա նէսատինիզի պիր գաչ սաաթ տանա թաագիպ իտէէեմ, լաքին Բարիզտէ Բիւրնօլէն իսմինտէ օլան միւսթանթիգի վէ հիւքիւմէթտէ մէմուրիյէթի նէտէն իպարէթ պուլուն-տուղընը էօյրէնինի. շիմտիլիք պունա-տան պաշգա պիր չէյ իսթէմէմ սիզ-տէն։

Մարքի «Բիւրնօլէն» իսմինի իչիթ-տիյի կիսի քէնտինի բէք զանմէթլէ զապթ իտէպիտի։

Պու հէնկեամտէ իսթինթագ տէվամ էթմէքտէ իտիկի պիրազ սոնրա իհրա իտիլէէք հարէքէթ փէք կէճ գալմըշ օլաճագ իտի։ Տէլիգանլը Մարիոնտան իսթինթագ զէմանընտա գորգար իտի վէ գուս զէմանն իսէ բէք սիրաթլա կէչմէքտէ իտի։

Միւսթանթիգ Մագսիմին իթհամը-նա գանի օլուպ հէման հէօքմիւ կիյ-տիրմէսի բէք կէհիքմեէեէեինտէն, օ հալտէ Մատամ Մարիոնտան գորգուլ-մազ իտի։

Մարքի սեաղա գալգար վէ Մա-տամ Մարիոնը էլլէրինի էլլէրինէ ա-լարագ իւզերինէ պիրէր բուսէ վազ ի-տատպ.

—Մագսիմի գուրթարմաղըզ. պէնա-էն էմին օլունըզ։

Տիեէրէք Նէնսեը թէրք էթտի.

Մատամ Մարիոն, Շարլն ազիմէ-թինտէն սոնրա պիր գաչ տագիգա տանա պէքլէեիպ պատէնու քէնտի օտա-սընա գօղուպ չէքմէճէսի իչինտէն պիր քաչ քեաղըտ ալը վէ ամուզլարընա պիր մանթօ ամբաղ պաշնատա տա պիր չարգա կիյտի, ուշաղընա ազը էմիր-լէր վէրիպ խանէտէն չըգար կէթտի.

Պիր սաաթ սոնրա Մատամ Մարիո-նը խանէսի ֆօնիւնատ պիր արապա տուրուպ, սէրուսինտէն սիրաթլա պիր կէնճ գըզ չըգար քի պուտա Ա-լիս Տօլսնբէրէ իտի, միւսթանթիգին իսմինի սիւվալ էթմէք իչուն սէվկիւ-լիս տօսթունը էվինէ տաղրու գօղտա.

Ալիս չիտտէթլէ գարունը չընը-բաղընը չէքտի. խրատէտի գարունը պու Մատամ Մարիոնն պիր սաաթ էվվէլ տըշարբա չըգաղընը խապէր վէրտի։

Ալիս.— Բէք էյի, պէքլէրիմ։

Խրատէթճի.— Ա՛հ մատամազել, չօգ պէքլեեեէքքինիզ. Մատամ եարըն կէ-լէճէք։

—Եարըն մը կէլէճէք։

—Էվվէթ.

—Պէնիմ իչուն սիզէ պիր չէյ սեոյ-լէտի՞ մի.

—Հիչ պիր չէյ սեօյլէմէտի, լաքին Մատամը բէ՞ զիհատ միւքէտտէր օլտուղը կէօրուճեէր իտի։

—Բէք էյի եարըն կէլէճէէի՞։

Կէնճ գըզ թէքրար արապատա բա-քիպ օ՛ազագ օթէյէ միւթէվէճճիէն օ-րատան հարաքէթ իթտի։

(Տեվամ)

Էր և Տեսքն

ՌՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՍՊԱՐՅԱՆ.

ԹԱԼԻՍԻ ԳՐԱԱԹ

Սոյն ընթերցարանին նիւթերը յոյժ խնամօք ընտրուած են, թուրքն ու տպագրութիւնը խիստ մաքուր, գիր դիւրամատչելի և լեզուն սահուն է։ Տղոց դիւրըմբռնելի ընելուն համար պէտք եղած տեղերը ձայնանիշեր (հարքէր) գրուած են։ Օ, ա, ե և ը հնչումն ունեցող «վավ» գրին, ինչպէս նաև երբեմն «սալ» գրի հնչումը տուող «թը» տառին համար յատուկ նիշեր հնարուած են, որպէս զի աշակերտք դիւրին կերպով և ճշդութեամբ կարենան պատասանել։ Գործածութիւնը ստիպողական եղած գիտական և գրական բառերուն ու յատուկ անուանց համար իւրաքանչիւր էջին տակ բառարան մը զետեղուած է։ Դասերն աշակերտաց մտքին մէջ տպաւորուած ըլլալն հանկարելու համար ալ ուսուցչաց կողմէ հարցումներ պատրաստուած է։ Վերջապէս Թուրքերէն լեզուն սորվելու համար ամէն մասամբ յարար գործ ըլլալուն, իսլամ և ոչ-իսլամ դպրոցները մուտգտած և 31րդ տպագրութեան արժանացած է։

Ա. մաս տպագիր (նիւսէխ) 2½
Բ. » » » 2½
Գ. » » » 4
Ա. » ձեռագիրով (ռըգգա) 4

Մեծաքանակ գնողներուն զեղչ կ'ընուայ, կը գտնուի հայ և օտար լեզուի գիրք ծախող գրավաճառաց քով։

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՀՈՆԿՐՈՒԱԶ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ

ՀԻՄՆԵԱԼ 1857ԻՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿՈՎ. ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻՆ Ի ՊՈՒՏԱՔԷԱԹ

ԿԵԱՆՔԻ ՃԻՒՂ

ԱՊԱՀՈՎԱԳՐԵԱԼՆԵՐՈՒ ՎՃԱՐՈՒԱԾ 332,000,000 ՖՐԱՆՔ — ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԳՈՒՄԱՐ 114,000,000 ՖՐ. — ԱՊԱՀՈՎԱԳՐԵԱԼ ԳՈՒՄԱՐ 461,035,390 ՖՐԱՆՔ

Սոյն Ընկերութեան պայմանագրերն՝ Թուրքիոյ մէջ գործող միւս ընկերութեանց պայմանագրերէն, ԱՄԷՆԷՆ ՆՊԱՍՏԱՒՈՐՆԵՐՆ ԵՆ

Ընկերութիւնը կ'ապահովագրէ խիստ օգտակար պայմաններով ու անմրցելի գիներով։ = ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆՔ ի դէպ մահու և կենաց՝ չահաբաժնի մասնակցութեամբ և երաշխաւորեալ տոկոսի սակերով. որպէս ծաեւ աղջկանց դրամագլխի ու մանչ տղայոց դրամագլխի կազմութեան, և ցմահ գանձելի տարեթոշակներու։

Կարժէ ուրեմն այլևս ապահովագրուելէ առաջ՝ անգամ մը Ընկերութեանս պայմանագրերն աչքէ անցընել։

Աւելի մանրամասն տեղեկութեանց համար, դիմել Ընկերութեանս գրասենեակը, ՊՈՂՈՍ ՊԱՌՆԱԹԱՆ ԽԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՍ ԴՐԱՄԱՏՈՒՆՆ Է ՕՍՄ. ԿԱՑՍ. ՊԱՆՔԱՆ — ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼ ԹՈՒՐՔԻՈՅ ՀԱՄԱՐ — ՈՐԴԻՔ Ն. ՊԱՌՆԱԹԱՆԻ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ

ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Մերձ Դոլոց Բիւ 57

Հայերէն ընթերցանութիւն եւ գիր

Մանկանց գիրքը կամ Հարպիկ քերական, բոլորովին նոր ոճով 5 փր., Մարգրիտներ. Մանկապարէզի ծաղկոցի տղոց, տպագիր և ձեռագիր 50 փր., Մանուկներու Բ. Գիրքը. Պատկերազարդ 60 փր., Սիրուն Զբօսարան կամ Նոր Ընթերցարան 2 ղր., Զրուցարական Ընթերցարան Պատկերազարդ 3 ղր., Արծթամատնիկ Հայ տղոց Պակ. 3 ղր., Ոսկեմատնիկ Հայ տղոց Պակ. 4 ղր., Գոհարմատնիկ Պակ. 5 ղր., Գեղեցիկ զբօսարան տաճկախօս տղոց Ա. մաս 100 փր. Գեղեցիկ զբօսարան տաճկախօս տղոց Բ. մաս 3 ղր.։

Կրօն եւ բարոյական սկզբունք

Հիմունք բարոյականութեան, գիտութեան և կրօնի Ա. Հոգի Հեղ. Պ. Սուրեան 2 ղր., Հիմունք բարոյականութեան, գիտութեան և կրօնի Բ. Աստուած, Հեղ. նոյն 2 ղր., Հիմունք բարոյականութեան, գիտութեան և կրօնի Գ. Հաւատք, Հեղ. նոյն 2 ղր. Նախնական Քրիստոնէական 60 փր., Սրբազան պատմութիւն պակ. փոքր 3 ղր., Նոյն Հին ուխտ. առաջին Տէր Մահակի 4 ղր., Նոյն Նոր ուխտ. երկրորդ Տէր Մահակի 4 ղր., Բացատրութիւն Ծննդոց և Ելից Ս. քհ. Փէշլիվանեան 6 ղր.։

Աշխարհիկ հայ լեզու եւ սկզբունք գրաբար հայերէնի

Մանկավարժական Քերականութիւն Մասն Ա. պատկերներու վրայ զբօսալի ոճով կը սովրեցնէ թէ՝ ո՛րն է իրը, նախադասութիւնը, բառը, վանկը, ձայնաւոր և բաղաձայն գրերը 50 փր., Նոյն Բ. տարի անմահան ոճով կ'ուսուցցնէ պատկերներու վրայ ութ մասունք բանի 100 փր., Նոյն Գ. տարի Մէջին 4 ղր., Քերականութիւն Պօղոսեան Մէջին 4 ղր., Քերականութիւն գրաբար Գաբամեան 7 ղր., Հայերէն լեզու կամ վարժութիւն գրաբարի առանց հոլովներն ու բայերը ի բերան ուսանելու 4 ղր.։

Տարեր բնական գիտութեանց

Իրագիտութեան դասեր մանր տղոց պակ. 3 ղր., Իրագիտութիւն բնական ու բնապատմական, պակ. Ե. Փալագաչեան 3 ղր., Իրագիտութիւն գործնական և արհեստական, կենդանական, բուսային և հանքային արտադրութեանց Կ. Ս. Տէմիրեան 3 ղր., Իրագիտութիւն գործնական և արհեստական, կենդանական, բուսային և հանքային արտադրութեանց Մէջին Ա. Մաս Տէմիրեան 4 ղր., Իրագիտութիւն Մէջին Բ. Մաս Տէմիրեան 5 ղր., Բնագիտութիւն գործնական և արհեստական, կենդանական, բուսային և հանքային արտադրութեանց Ա. Մաս Տէմիրեան 5 ղր., Բնագիտութիւն Բ. մաս Տէմիրեան 7 ղր.։

Տարական թուաբանութիւն եւ տարական գործնական երկրաչափութիւն

Թուաբանութիւն մանկավարժական Պատկեր. փոքր տղոց Նոր տիպ 3 ղր. Թուաբանութիւն համառօտ Տ. Պօղոսեան 5 ղր., Թուաբանութիւն Փալագաչեան բանաւոր և գրաւոր մանկավարժական դիւրուսոյց եղանակաւ 4 ղր., Նոյն Բ. տարի 4 ղր., Նոյն Գ. տարի 4 ղր., Նոյն Դ. տարի 4 ղր., Նոյն Ե. տարի 6 ղր., Նոյն Զ. տարի 8 ղր., Նախատարերք գործնական երկրաչափութեան և գծագիտութեան 125 պատկերներով Փիզչեան 3 ղր., Տարերք գործնական և տեսական երկրաչափութեան համապատասխան կրթական ծրագրի. Ե. Փալագաչեան 6 ղր., Տարական սկզբունք գրանաչուոյ աշակերտաց 3 ղր., Տարական սկզբունք գրանաչուոյ ուսուցչաց 3 ղր., Տոմարակալութեան արուեստ և վաճառականական գիտելիք. պարզ տոմար և կրկնատոմար 6 ղր.։

Պատմութիւն ե- ազգագրութիւն

Օսմանեան պատմութիւն Աշեան 4 ղր., Աշխարհագրութիւն Պակ. նորագոյն փոփոխութեանց համաձայն Տ. Պօղոսեան 4 ղր., Աշխարհագրութիւն Մարգարեան փոքր 3 ղր., Աշխարհագրութիւն Մարգարեան մէջին 6 ղր.։

Մարմնամարզութիւն եւ ձեւագիտութիւն

Մարմնամարզութիւն 45 պատկերներով 5 ղր., Ձեւագիտութիւն Մաղաթեան 3 ղր.։

Օտար լեզուներ

Քերական Գաղ. կամ Մենտոր Մանկանց Տէմիրեան 2 ղր., Քերական Գաղ. Հինալեան 3 ղր., Քերական Գաղ. Բ. Պօղոսեան 60 փր., Նոր Դասագիրք Ֆրանս. լեզուի Հինտլեան 5 ղր., Հիմնական նոր եղանակ Հինտլեան Առաջին 5 ղր., Հիմնական նոր եղանակ Հինտլեան Երկրորդ 6 ղր., Ֆրանսերէն լեզու Խորթումեան 5 ղր., Մասնէրչաֆթ օրսթէմ Ֆրանսերէն խօսիլ սովրելու 15 տեսար, 2 հատորի մէջ ամփոփուած 30 ղր., Նոյն Անգլերէն խօսիլ սովրելու 2 հատոր 30 ղր., Գերմաներէն Քերական Քէօսէլէեան 2 ղր., Նէվուսալ Էրմէնի էլիֆպասը Մարգարեան 2 ղր.։

Կը գտնուի նաև Արիկեան և Կարապետեան էֆէնտիներու յօրինած տաճկերէն զանազան դասագրքերը եւայլն։

Մարգարեան գրատան ընթացակ գրացուցակը ձրի կը ղրկուի փափաքողաց։

ԻԼԱՆ

Անտոն Բաբատուրլուսը Տօֆինա գաբրն զիմէթինտէ իքնճի Մահքէմէի Թիճարէթ իլամըղա ալաճաղը օլան ագչէնին Թէսվիեէսի իչուն մէտեունէի մէզպուրէնին միւթասարրֆէ պուլունտուղը էտիրնէ գաբուսունտա Գարիէի Աթիգ Ալի բաշա մահալլէսինտէ Պաղչէվան օղլու Սօգաղընտա 30 նուամէրօ իլէ մուրագգամ օլուպ, ֆէվքանի վէ թանթանի 4 օթա վէ 1 մաթպախ վէ արգա թարաֆընտա 60 զըրա աթիգ մրգատարը պաղչէ վէ միչթէմիլաթը սարիէեի հավի պիր պապ խանէ, թարիխի իլանտան 15 կիւն սոնա մէվգբի միւզաեէտէէ գօնուլաճաղընտան, իչթիրասընա թալիպ օլանլարընը վէ տահա զիհատ մալումաթ ալմագ իսթէէնլէրին, Մանքէմէի Թիճարէթ Իհրա սարիէսինէ միւրաճաաթ էյլէմէլէրի տարիէի մէզքիւրէտէն իլան օլունուր։

28 Էյլուլ 318

ՄԻԻՀԹԵՐԵՄ ՄԻՒՇԹԵՐԻԼԵՐԷ ԿԻՐՋԵԼ ՊԻՐ ՀԷՏԻՑԷ

ՎԱՔՍԻՆ

ՍՈՒՄՈՒԶ ԵԱՆԱՆ ԻՏԱՐԷ ԳԱՆՏԻԼԻ, ՀԷՐ ԵԷՐՏԷ ՍԱԹԼԸԸՐ

Թագիտլէրինտէն սագրնընզ

Մէզքիւր իտարէ գանտիլին բաղպէթը ումումիեէէ մազնար օլտուղունը կէօրէն բագիպլէր թարֆիքնան թագիտլէրի իմալ վէ ֆիրուխթ իտիլմէքտէ օլտուղունտան, գութուլար իւզերինտէ մէօր պուլունան ֆրանսըզճա (Վաքսին) քէլիմէսի իլէ ֆապրիգամըզը իչպու մարգասընա էնի ԲԻՐԸԼԻ ԱՐԶԸՆ իւզերինէ վաղ օլունմուշ օլան գանտիլին բէտմինէ ազգաթ իթմէլերի թավսիեէ օլունուր։

24 գութու եագաբգլարընը, կէթիրէճելերի գութուլար տէրունինտէ պուլունան ուսուլը խաթմալէ տահր սարը քեաղըտարլա իսպաթ իտէնլերէ՝ մալումա օլան հէտիեէ վերիլէճէք տիր։

Գիրթին մէմալիքի Օսմանիէ իչուն մէզքիւր Ֆապրիգանը վահիտ չիպէսի Իսթանպոլա Սուլթան Համամնտա Հանօթուլօ խանընդն իսաթ գաբընտա 29 վէ 30 նուամէրօտա Բաբաճանօթուլօ վէ չիրէքեասը տբր։

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՀԷՐՃԱՅԻ

ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ ՅԱՃԱԽՈՐԴԱՑ ԴԻՒՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՎԵՐՋԻՆ ԳԻՆ

ԵԹԷ Կ'ՈՒԶԷՔ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՈՀԱՐԷՂԷՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԴԻՄԵՑԷՔ

Պոլիս Ոսկերչաց Շուկայ Մեծ-Փողոց, թիւ 13

ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի եւրոպական ճաշակով պատրաստուած գոհարեղէններ, ամէնքն ալ առաջնակարգ ըլլալու պայմանով։
ՀԷՐՃԱՅԻ վաճառատան գիները անմրցելի են։
ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի արծաթեղէն ապրանքներ։
ՀԷՐՃԱՅԻ վաճառատունը ունի ժամացոյցներ և արծաթեայ գաւազաններ։

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հարիւրին 20 կանխիկ, Մնացեալին համար չարաթական հարիւրին 5 վճարում
ԿԱՆԽԻԿ ԳՆՈՂԻՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԻՒՐԻՆ 5 ԶԵՂՉ

Գործածուած գոհարեղէնները եթէ վնասուած չեն % 10 զեղչով ետ կ'առնուին

ՆՈՐԹ ՊՐԻԹԻՃ ՐՈՊԷՐ ՎԷ ՃԻՒՐԷՔԵԱՍԸ

ՄԷՐԳԷԶ ՏԷԲՕՍԸ

Էսկի Զապթիյէ ճաssէսինսէ Թօմսօն խանընտա

Տահանդգը, պիչիմի վէ զէրաֆէթիյէ մասրուֆ օլան արպան վէ Թէրազիի խալիս Ինկիլիզ լասթիգ գալօշլարըմզը պու սէնէ տահա մէթին վէ զարիֆ պիր սուրէթտէ իմալ իտիլմիշ տիր։ Թօքատ սաթուն ալմագ իսթէյէն տիւքքեանընբլար Էսկի Զապթիյէ ճատասէսինտէ Թօմսօն խանընտա քեանին մէրքէզ սէքրմիզա կէլուպ միւպայասա իյ-լէթիքլէրինտէ հէմ քէնտիլէրինի վէ հէմ ատ միւ-Թէիլէրինի մէճմուն իթմիչ օլանագլար տբր։ Բէրաքէնտ սուրէթիյէ միւպայասա իտէէք օլան էհալիի միհթէէրէ՝ պէլէատքի մարգա իլէ մէնգուշ օլան պիրինճի նէվ խալիս Ինկիլիզ լասթիք գալօշլարատա իչթիրա էյլէտիքլէրինտէ, հէր վէճէկէ մէճմուն վէ միւսթէֆիտ օլանագլարը Թէէմին օլունուր. լասթիք գալօշլարըմզը՝ ումում լասթիք գալօշ սաթան սիւքքեանճրլարատա պուլունուր։

Ումում մէմալիքը շարգիյէ սանէնքէսի — ԿԷՏՐՕԼ

ՈՒԷՍԹԵՐՆ

ԲԱՐԼԱՍԷՆԹՕՆԸՆ ԳԱՐԱԲԸ ՄԱԽՍՈՒՍԸՑԱԼ ԹՕՐՕՆԹՕ ՎԷ ԼՕՆՏՐԱՍԱ

1851ՏԷ ԹԷՔՈՒՄ ՕԼՈՒՆՄԸՇ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ԻՆԿԻԼԻՋ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Թագուհին օլունան զիյանլարին մէճմուա	Ֆունտ	Թուրք 6,000,000
Մէվճուտ ագչէ վէ հասըլաթը ակնէվիյէ	»	» 1,250,000
Բեսմիլէն Թէքեմիյէ օլունմուշ սէրմայէ	»	» 410,000

Թուրքիոյ չիպէսինին միտիրի ումումիսի. ԳԱՌՆԵՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Իսթանպոլ, Պահճէ Գարու, Անանիսան խան, Ն՝ 20, 21, 22։

Թաշրայարատա իշկիլազար վէ միւթէպէր աճէնթէլէր արանըլմագտա տբր
ԻՄԻԹԼԻ — Շէհրիմիզին էն մասրուֆ Ֆրանսըզ վէ Աման գումբանիալարընն սէրմայէի հասրլաթընա նէսպէթէն 100 % օլտուղը հալտ Ուէսթըրընքի 125 % տիր։ Իյթէ պու հագիգաթ Ուէսթըրն բագիպլէրինէ Թէգէվվիւգ իթմիրմէյէ էն պէօյիւք Թէէմինաթ տբր։

ՄԵԼՊՈՒՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԵՒ ՑԵՐԵԿԵԱՑ

Գասագիւղ, Մէօհիւրտար, Բիզանիէ փողոց, թիւ 16

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ ԵՒ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ՝ ԵՐԿՍԵՌ.
ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՄԻԱՑՆ ԱՂՋԿԱՆՑ

Գործնական եղանակաւ և դիւրաւ սոյց մեթոտներով կ'աւանդուին, գիտութիւններէ զատ, Հայ. Ֆրանս. Անգլ. և Թուրք. լեզուները. նաև ձեռարուեստաց եւ երաժշտութիւն ձայնական ու գործիական։ Մանաւոր նոր գաղութիւն՝ աշակերտաց մէջ լաւ նրկարագրի կազմութեան և բարեկրթութեան։ Դիշերօթիկները կը վայելեն ընտանեկան կատարեալ խնամք և հանգստաէստութիւն՝ առողջապահիկ պայմաններու մէջ։ Ֆրանսերէն խօսակցութեան մեծ փոյթ կը տարուի։

ԳԱՒԱՌՆԵՐԷ, վարժուհիի խնդիրը միանգամ ընդ միշտ լուծելու համար, գաւառային վարչութիւնք կարող են ուշիմ աղջիկներ ղրկել, այս վարժարանին մէջ դաստիարակուելու և ապրելու ծննդավայրին մէջ իբրեւ վարժուհի ծառայելու համար։

Բանակցութեան համար դիմել առ Ե. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ, Տեսուչ վարժարանին։ 50—45

Գ. ԷՐՄՈՆՅԱՆ ՎԷ ՇԻՒՐԷՔԵԱՍԸ

ՊԷՕՅԻՐԻՔ ԷԼՊԻՍԷ ՏԷԲՕՋԻԹՕՍԸ

Մթանպօլտա Սուլթան Համամընտա Թօքալեան խանընտա Ն՝ 24

Էլպիսէ մաղազալարը միանընտա էն էսկի վէ էն զիհատ էմնիյէթի վէ չէօհրէթի օլան Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազաներն էսկի նամ վէ չէօհրէթի իլնան վէ մէքեանը ասլա թէպտիլ օլունմամըշ օլտուղը կիսի սահիպ վէ մուէսսիսի Գ. Էրմէնեան պիր գաթ տահա ինզիպաթ վէ ինթիզամը իսթէրէ իսթիքամ իլէ մուգթէսիր տիր։

Թօքալեան խանընտաքի մաղազա միւստահսէմէրներնէն պաղըլարընն օճիվարտա մուխթէլիֆ խիմէր ինն միւէմտտէսն ալմըշ օլտուգլարը էյէ պիսէ մաղազալարընն՝ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասը իլէ ասլա վէ զաթան իլթիրաք վէ միւսպիպէթ վէ իրթիսպաթլարը օլմասընան, միհնէթէմ միւչթերիլերիմիզին իղգիալ օլունմաեարագ Թօքալեան խանընտաքի էլպիսէ մաղազասընա միւրաճաաթ էթմէլերի թավսիեէ վէ իլան օլունուր։

ՖԻԵԼԱԹ ՄԱԳԹՈՒ

ԳԱՍՊԱՐԻՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

«Մանզումէ» ամէն առաւօտ պատրաստ կը գտնուի եկեղեցւոյ դիմաց Զպուշեան էֆ.ի դեղարանը, որ մեր գործակալութիւնը ստանձնած ըլլալով։ անոնք որ կը փափաքին թերթս բաժանորդագրուիլ, կրնան նաև հոն գիմել, ու ստանալ ընկալագիրները։